



49.63









Գործնական Ընթացք  
ՇԱՐՍԴՐՈՒԹԵԱՆ

491.99-5

Դ-23

ԵՒ

ԱՎՈՒԿԱՆ է 1961 թ.

Վ. Ա. ՅԵԼՉԱԿԻ ԽՈՍՀԻ ԹԵԱՆ

ՊԱՏՐԱՍՏԵՑ

ՍՄԲԱՏ ԴԱՒԹԵԱՆ

Պ. Ա. ԽՈՍՀԻ ԽՈՍՀԻ ԹԵԱՆ

ԱԶԳԱՎԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՆ



Կ. ԳՈԼԻԱ

ՏՊԱ.ԴՐՈՒԹԵԱՆ. Ն. Ճ. Ա. ԱՐՅՈՒԽԵԱՆ

Հազ: ազնվագ, Յակով Լան խան

1895



ՎԱԻԵՐԱԳԻՐ

ՌԱՍՏՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՊՈՅ

ԱԶԳԱԹԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

— 386 —

Ազգային Կեդրոնական Վարչութեան Ռւսումնական  
Խորհուրդս ԲԵՆԵԼՈՂ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ  
անուն դասագիրքն , որ պատրասեալ է ի ձեռն Սմբատ հՖենիք  
Դաւթեանի , եւ հաստատելով նորա օգտակարութիւնն՝ կը վա-  
ւերէ զայն պատօնապէս , եւ կ'արտօնէ գործածութիւնն Ազգային  
Վարժարանաց մէջ :

29 Յուլիս, 1892

Ի ղիմաց Ռւսումնական Խորհրդոյ

Կ. Պօլիս

ԱՏԵՆԱԴՊԻՐ

ԱՏԵՆԱՊԵՏ

ԹՈՂՈՍ Գ . ՔԷՐէՍՏՔԵԱՆ

Ռ. Յ. ՊԷՐՊԵՐԵԱՆ

A IV  
13043

Ա Բ Ա Զ Ե Ա Խ Ա Շ Ա Խ Ք

## ՈՒԹԵԱԾ ԵՎԵԼՏԻ Յ. ՊԵՐՎԵՐԵԱՆ

ԲԱՑՄԵՐԱԿԱՆ ԵՒ ԱՐԱՐԱԿԱՐ ՄՀԱԿ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն Դ Ա Ս Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ե Ա Ն

Ա Տ Ե Վ Ա Կ Ա Տ

Պատ Աւանդնելիական Խորհրդոյ-

Ա Խ Դ Ա Մ Ա Զ Գ Ա Յ Ի Ն Դ Ա Ս Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ե Ա Ն

Եւ այլն, ևւ այլն, ևւայլն,

Զ Օ Ե

Ի Ն Շ Ա Ն Ի Ա Ր Ի Ն Հ Ա Մ Ա Կ Ր Ա Ն Ա Յ

Ե Ւ

Բ Ա Ր Զ Բ Հ Ա Մ Ա Ր Մ Ա Ն

**Ազնուաշուր Տէր եւ հոյակապ Վարպետ .**

Ենորհակալ եմ որ կը հաճիք բնդունիլ մատենկանս ընծայումը.

Զեր անուան ձօնելով Ընթացք ՇԱՐԱՄՌՈՒԹԵԱՆՍ, միակ իղձ եւ նպատակ ու նիմ. անոնք որ պիտի ձեռք ո.ո.նեն գրիսյկս, ուսուցիչք թէ ուսանողք, Զեր պանծալի անունը կարդալով անոր նակատը, մատիպար ընտեն զայն իրենց եւ զուն զործեն ունենալու, ուսպէս Դուք, արի ու բարի Սիրտ մը, քեզոն ու հանճարեղ Միթք մը, ազնիւ ու վեն Հոգի մը.

Ինքնաւշատ յառաջադիմութիւնի, հաստատամիտ զործունելու թիւն եւ զօհաբեր անձնութրութիւն որ նախարանն եղած են Զեր բազմարդիւն կենաց, անս'նց համար ալ բող ըլլան նախանձելի օրինակն եւ հետեւելի զեղեցկազոյն շաւիդն :

Ընդունեցէք, Ազնուածուր Տէր, մեծի համարմանս եւ սրազին նամակրանացս հաւասին :

**Ա. ԴԱՒԹԵԱՆ**

**Ա Զ Ն Ո Ւ Ա Շ Ո Ւ Ք**

**Ռ Ե Թ Է Ո Ս Է Ֆ Է Ն Տ Ի Պ Լ Ր Ե Ա Ն**

**Եւայլն, եւայլն, եւայլն :**

**Ի Խ Ս Կ Ի Խ Տ Ա Ր**

## Աղմիո Պաշտօնակից,

Շնորհակալ եմ Ձեզ այն մեծ պատուայն նամար զրտ կ'ընէմ ինձ Զեր-  
• Բնիքացք Շպրը Կթեան » անուն օգտակար զարձն ինձ ձօնելով :

Պատօնակայցի մանկեղծ նամակրութեան առաջայտութիւնն մասնաւոր  
բաղդրութիւն մունի, եւ երբ այդ պատօնակայց մին է, Զեզ նման. տապա-  
րիզին պատիւներէն իւր կարողութեամբ ու ծառայութեամբ՝ իւր նամակ-  
րանաց ցոյց՝ փառքի տիտղոս մը կը լինի նորա նամար որ տռարկայ է անոր .

Սակայն չեմ նպարտանար այնշափ ուշափ պիտի ընէմ՝ երէ միտմու-  
րիւնն ունենայի տառապէս նաւատալու այն բառերուն որով կ'ընէմ ինձ  
Զեր ձօնն; Զեր նպատակն է, կ'ըսէմ, զիս իրեւ մատիզար մը մատնանիք ընել  
ամէն անոնց որք ձեռք պիտի առնուն Զեր զիրքք :

Լաւ կը առ եմ իմ նամես կարողութիւններս, եւ բառական լաւ զր-  
նահատած եմ նաև. Զեր մասմանց բարձրութիւնը՝ կարծելու նամար քէ իրա-  
պէս կարենամ յարմար դասուիլ մի այդպիսի նպատակի : Եւ յեսոյ, Զեր նոր  
զբին արժանեաց վրայ այնքան մեծ է իմ նամարումս որ վասն եմ քէ զայն  
ձեռք պիտի առնուն շատ անձինց որք իրենց տաղանդներով կը զերազանցեն  
զիս բաշ ի բաց եւ որոց ոզիք բարձրազոյն իտէալի մը կը ձգտին:

Եւ անօւշ իտէալը, մատիզարը, մեզմէ անհաւեմատ վեր է ու վեր  
պարտի բլալ, նորիզոնին վերեւ փայլող ասդի մը նման որ կը չեղափոխի  
ու կ'երբայ ևս ևս՝ որման մեր կը նկրտիմ մօսենալ իրեն:

Բայց Զեր բացարութիւնն, առաւելազանց, մեծարանաց նարկ մէ  
նատուցեալ առ արզասաւուն Աժխատութիւն, առ մօսաբորբ Ազին Յա-  
ռաջդիմութեան, առ անինաւն Յատաւեւութիւն, Դիմ որոց չերմեռանդն  
երկրպազուներէն լ. Տ, եւ որոց պատկեներն ուզելով բարձրացնել յաշս եւ  
ի տես ամէն ուսանողաց եւ ուսուցչաց՝ պատուանդանի մը պէտն զզա-  
ցած ու Զեր բարեկամական ներողամիք նամակրութեան մէջ զած է՝  
զիս, որ մին եմ անոնց խոնարհազոյն նպատակներէն;

Միայն Զեր զործք, աւդիւնք յառաջագէմ մտաց ու վաստակաւէր ոզ-  
ւոյ, որ կու գայ յաջորդել աւդէն լոյս տեսած Զեր մէկէ աւ ելի օգտակար՝ ու-  
սուցման եղանակաց բարենորդիշ եւկոց, բաւական պիտի լինէր առ այդ:

Այլ ուզեցիք որ Զեր այդ ընթիր նոր դասազիրքն, որ կոչուած է նոր  
նապաս ու մղում բնծայիլ մեր դպրոցոց մէջ Հայ բարբառն խօսիլ ու  
գրել ու սուցանելու զործին, միանգամայն լինի բաղցը մրցանակ ու բաշտ-  
լեր այդ առաջարիզի մէջ բաւական տարիներէ հետև; Տինող աշխատաւորի մը,

Ընդունեցէք, ազնիւ Տեր եւ Պատօնակից, անզամ մի եւս իմ սրբ-  
տագին երախտազիտուրին:

### Զերդ

Ռ. Յ. ՊէՐՊԷՐԵԱՆ

Առ . . . Սմբատ Դաւթեան  
Ուսուցիչ եւ Հեղինակ Դասագրոց  
Եւղն, Եւղն, Եւղն :

# Ն Ա Խ Ս Ա Բ Ի Ա Խ

Ընդհանուր կերպով լսուած գանգատ մէ թէ մեր տը-  
զաք առ հասարակ անկարող կը դտնուին երկտող զրու-  
թիւն մը շարադրել թէեւ դալրոցին մէջ շարադրութեան  
դաս ալ կը տրուի անոնց :


Ինչո՞ւ այս անյաջող արդիւնք :

— Պատճառը կրկին է, նախ որ լիովին ըմբռնուած  
չէ այս ճիւղին աւագ կարեւորութիւնը, եւ երկրորդ որ  
գործադրուած մեթուները դիւրուսոյց եւ ձեռնտու չեն :

Հրատարակելով ներկայ դասագիրքը՝ կը կարծենք դո-  
հացում տալ պէտքի մը զոր թէեւ ամէն ոք կը զգար,  
բայց, առ ի չգոյէ նպատակայարմար ուղեցոյցի թափուած  
ճիգեր անբաւական կը մնային արտադրելու ակնկալեալ  
արդիւնքը :

Արդարեւ, եթէ մեր փափաքն է որ ուսանողը կարե-  
նայ ուղիղ, մաքուր, ճիշդ, յատակ եւ վայելուչ բացատրել  
իր միտքը, բերանացի թէ զրաւոր, կրնանք ըսել թէ այդ  
բազմացեալ վախճանին հասնելու անլրէալ եւ գործնական  
միջոցն է այն դրութիւն որով յօրինուած է Շարադրու-  
թիւնս : Ներկայս պատրաստած ժամանակ, ազքի առջեւ  
ունեցած ենք Պ. Գ. Ի. դառէ եւ Լ. Մուայի Année Pré-  
paratoire de Rédition et d'Elocution անուն գործը,  
բայց հոգ տարած ենք ի բաց թողով ինչ որ անպէտ եւ  
աւելորդ էր, եւ զործոյս տուած ենք ուղղութիւն մը, հա-  
մածայն եւ պատշաճ մեր նախակրթաբանաց ծրագրին եւ  
մեր լեզուի շարադրութեան ոգւոյն :

Լիովի գաղափար տալու համար գրքիս հանդամանաց  
եւ գործածման եղանակի մասին, կը քաղենք հետեւեալ  
ծանօթութիւնները, նոյն խակ վերոյիշեալ գործէն :



1. Հեղուի ուսման համար կատարուած բոլոր հրահանգներ, ուղղագրութիւն, քերականութիւն, վերլուծութիւն եւն, ամէնն ալ միջոցներ կամ օժանդակներ են միայն. միակ նպատակ մը կայ որուն կ'ուզենք հասնիլ. այն՝ թէ տղայ մը դպրոցէն ելլելուն, կարենայ իր գաղափարը, գրաւոր թէ բերանացի, արտայայտել ուզիդ, բանաւոր եւ վայելուչ կերպով: Խնչո՞ւ ուրեմն, երբ մանուկը գրավարժութեան մէջ բաւական յաջողակ է, չսկսախնք — այդ ատենէն իսկ — անոր սովորեցնել իր խորհածը ի գիր առնելու, այսինքն կամաց կամաց անոր առաջնորդելու դէպի այդ հեռաւոր նպատակը: Պիտի առարկուի թէ, պէտք է որ շարադրելք առաջ, տղան ուղղագրութեան եւ ներականութեան մէջ վարժ ըլլայ եւ բաւականաչափ պաշար ունենայ բառերու: Կը պատասխանենք թէ նոյն իսկ այդ բաները սովորելու ամենէն ազդու միջոցն է Շարադրել:

2. Ուղղագրութիւնն: Ժամանակաւ, ուղղագրական վարժութիւններու մեծ կարեւորութիւն կ'ընծայուէր (\*): Ուղղագրութիւնն, այո՛, նորավարժներու համար օգտակար է; բայց զարգացեալներու համար այդ պէտքն ու օգուտը կը նուազի աստիճանաբար: Այժմէն իսկ փափաքելի եւ մաղթելի է որ այլեւս ճանչցուի թէ, նոյն իսկ նախակրթարանէն սկսեալ Շարադրութիւնն է միակ եւ լաւագոյն միջոցն ուղղագրութիւն սովորելու եւ ապացուցանելու թէ սովորուած է: Ուղղագրութեան մէջ տղաք յաճախի կը հանդիպին այնպիսի բառերու զորոնք չեն հասկնար եւ գուցէ մէկ մ'ալչալիտի տեսնեն: Այդ բառերուն ձեւը իրենց երեւակայութեան մէջն կ'անցնի առանց կանգ առ-

(\*) Մեր նախակրթարանաց մէջ այդ պէտքն ու դեռ չե ճանչըւած լսու արժանությն, ոս սիալ կարծիքով թէ հայերէնի ուղղագրութիւնն Տաճէ. կամ Դաղը Եղուաց ուղղագրութեան շափ դժւար չէ:

նելու, նման օտարականի մը դէմքին զոր անցողակի կը տեսնեն եւ շուտ մը կը մոռնան: Բայց նոյնը չէ շարադրութեան մէջ. երբ տղան կը շարադրէ կամ կը խմբագրէ, զործածած բառերը իր իսկ բառերն են, ինքն իսկ զըտած է այդ բառերը, կը ճանչնայ եւ կը հասկնայ զանոնք եւ իր մտքին մէջ հիմնովի կը տպաւորուին թէ՛ խմաստով, թէ՛ ձեւով:

3. Քերականուրիւնն ու վերլուծուրիւնը լոկ տեսական վարժութիւններ են եւ աշակերտին համար տաղտկարեր, միին, խրթին եւ ապարդիւն, եթէ զործնականին՝ այսինքն Շարադրութեան հետ խառն չեն աւանդուիր: Նոյն իսկ այս զործնական մասը ահսականէն առաջ անցնելու էր: Խրաւամբ կ'ուզուի որ տղան հիմնովին հասկնայ խօսքի մը կազմութեան եղանակը. բայց միթէ վերլուծութիւնը միակ եւ լաւագոյն միջոցն է առ այս: Հեղինակէ մը առնուած խօսքեր լուծել տուեք տղու մը: Յաճախ այդ խօսքերը դժուար են եւ տղան, ըստ բազդին, քերականա. կան — արուեստական բառեր պատշաճեցնելով անոնց՝ լոկ մեքենական զործ մը կը կատարէ, վասն զի բնագիրը չի հասկնար, որով ժամանակ եւ աշխատութիւն կը վատնէ ի զուր: Սակայն այս վերլուծուելիք խօսքեր եթէ դիւրին ալ ըլլան, նորին ժամանակն ումզէտ կը վատնսփ, վասն զի համեմտաարար թեթեւ աշխատութիւն մը տալ հարկ պիտի ըլլայ: Խնդիրը տարբեր է, երբ տղան ինքնին կը կազմէ խօսք մը յայնժամ զործնական վերլուծուրիւն կ'ընէ իր ըմբանած չափով եւ եղանակով. այս պարագային, աշխատութիւնն ընդունայն ըլլար: Աւելի բացայաց խօսեսելով խօսքի մը մասերը գտնելու, զանոնք ինքնին կազմելու համար, յանգէտս՝ անզգալարար կը հարկադրի քերականական պատճառաբանութիւն մ'ընել եւ այս՝ բնագդական ճիզով մը միայն: Արդ՝ ամէն զարգացում համեմատական է ըլլալիք ջանքին հետ: Մեր գասատուներ՝

գրեթէ ամէնն ալ աս փորձն ըրած են կամ կ'ընեն . աշակերտին կը ցուցնեն ո՛ եւ է աշխարհացոյց քարտէս մը ուր գլխաւոր քաղաքաց անունները գրուած են . այս անունները կարդալ կուտան աշակերտին եւ բազմիցս ալ կրկնել յեղյեղել կու տան, սակայն աշակերտը դժուար կ'ըմբռնէ զանոնք . ինչո՞ւ . — վասն զի քիչ աշխատութիւն կու տայ : Հիմայ ուրիշ քարտէս մը ցցուցէք, առաջինին յար եւ նըման, բայց անուններուն տեղը պարապ թողուած՝ համր քարտէս մը : Քաղաքի մը տեղը մատնանիշ ընկլով՝ հարցուցէք թէ ի՞նչ անուն դնելու է հոն : Պիտի տեսնէք որ աշակերտները ճիգ մ'ընելու պիտի հարկադրին, եւ որովհետեւ նոյն անունը փնտոել հարկ եղաւ, զայն ապահովապէս պիտի պահեն ի մտի : Պատրաստ եւ շարադրեալ խօսքեր լուծել տալը նման է զրուած քարտէսի մը վրայ աշխարհագրութիւն աւանդելու, իսկ շարադրութեան միջոցաւ վերլուծութիւն աւանդելը՝ համր քարտէսի վրայ աշխարհագրութիւն ուսուցանել է :

4. Բառերու պաշար : Տղան բառերու մեծ պաշար մը չունի, պէտք է իրեն բառեր սովորեցնել : Ահա այս պէտքը լեցնելու համար է որ դրքուկիս մէջ դրուած են բազմաթիւ հրահանգներ : Բայց մեր կարծիքով, շարադրութիւնն ալ բառեր գտնել կուտայ : Մեր կարծածէն եւ նոյն իսկ իր կարծածէն աւելի բառ գիտէ տղան : Իր մոռքին մէջ կը ծփան խել մը բառեր զորս կարդացեր (\*) կամ լսեր է : Եթէ այդ բառերը չպրապուին եւ ի կիր չառնուին, հետզհետէ կը մոռցուին : Իսկ եթէ, ընդհակառակն, գաղափար մ'արտայայտելու հարկին տակ գտնուի աշակերտն, նոյն բառեր պիտի սկսին երեւան գալ իր ըթանց վրայ կամ

(\*) Կ'ենթադրուի թէ աշակերտը որու եւ ոյլ հրահանգի գրքեր կարդալու ժամանակ են : Դասատուն պէտք է ամէն միջօց ի գործ դնել յորդորէ աշակերտներն ըստ կարի շատ կարդալու օգտակար գրքեր :

զրչին տակ : Նմանութիւնն իսկ իրեն անծանօթ բառեր պիտի գտնել տայ . տղան գիտէ թէ փողոցը ցեխուտէ երբ ցեխ կայ, թէ երկիր մուր շատ լեռներ կան կը կոչուի լեռնու . թէ՝ տղայ մը որ զիւրաւ կը վախնայ, կը կոչուի երկչու եւլն . եւլն : Բառեր սովորելու համար վերծանութիւնը բաւ չէ, վասն զի բառերը թեթեւակի եւ արագ կ'անցնին տղուն մտքին մշջէն : Անդպիերէն սովորող մը մերթ անդպիերէն հատուած մը հայերէնի կը վերածէ : Թարգմանուրիւն է այս . մերթ ալ հայերէն հատուած մը անդպիերէնի կը փոխէ, այս ալ Շարադրուրիւն մ'է : Արդ այս երկու միջոցներէն ո՞րն աւելի ձեռնտու եւ նպաստաւոր է բառ սովորելու . — յայտնի է թէ Շարադրուրիւնը . եւ ինչո՞ւ . — վասն զի աշակերտը կը հարկադրի ճիդ մը ընելու եւ քերականութեան պահանջած տեղն ու ձեւը տալու բառերուն . նոյնն է նաև բառ սովորելու համար . ուրիշներուն զրածը կարդալ թարգմանուրիւն ընել է, ինքնին իսկ զրելը՝ Շարադրել է եւ նոյն համեմատութեամբ կ'օգտուի միաբը :

5. Շարադրուրիւն : Այս զրբոյի մէջ աշակերտը շարադրութեան վարժելով հանդերձ, պիտի ստանայ գործնական հմտութիւն ներականուրեան եւ բառերու, ինչալէս եւ տարրական ու ընդհանուր կրթութիւն մը : Բայտ այսմ ընտրած ենք նիւթերը (\*), մանկական կեանքէն ու բարոյականէն քաղուած ամենաալարզ մանրավէպներ (միշտ հոգ տանելով որ դաստիարակութեան նպաստաւոր ըլլան), զրւարձալի առակներ, մերթ սիրուն խօսք մը, սրամիտ բառ մը որոնք աշակերտին նրբամոռութեան պիտի նպաստեն եւ երեւակայութիւնը վաւ պիտի պահեն : Տղան արդար հոգարտութիւն մը կը զգայ երբ կը հասկնայ թէ ինչո՞ւ

(\*) Դաստանուն կընայ ուրիշ նիւթեր ալ ընտրել :

այս ինչ բառը ծիծաղելի է, եւ հասկեալու հաճոյքով շըզգար կրած նեղութիւնն ու յոգնութիւնը :

6. Նկատելով որ գրքոյս դեռատի տղոց համար է, ընդերկար վարանման մէջ էինք, թէ ի՞նչպէս ներկայացնելու է ընդլայնելի ծրագիրը: Եթէ շատ համառօտ ընէինք, աշակերտը պիտի հարկադրուէր, շարադրած միջոցին, միտքը չափէն աւելի յոգնեցնել — բան մը որ իր կարողութենէն վեր է: Իսկ եթէ ընդարձակ ծրագիր կամ նախագիծ մը տայինք, նոյն համեմատութեամբ աշակերտը դոյզն ջանք մը միայն պիտի ընէր, եւ աշխատութիւնը գիւրանալով՝ օգտակար ըլլալէ պիտի դաղրէր: Ուստի այնպէս ըրինք, ինչպէս կ'ընեն նոր ոտք ելլող տղու մը, նախ երկու ձեռքէն բռնելով՝ կը խրախսւսեն անոր առաջին քայլերը, յետոյ թող կուտան որ քալէ, բայց ոչ թէ մէկէն ի մէկ եւ բոլորովին միայնակ, այլ հետզհետէ թող տալով ձեռքերը եւ միշտ բռնելու պատրաստ գտնուելով, որպէս զի չյնայ վերջապէս օր մ'ալ կը թողուն որ ինքնին՝ միս մինակ քալէ: Ի սկզբան, դասատուն ծանր ծանր կը կարդայ սրբագրեալ զրութիւնը (զոր կը գտնէ Բանալիին մէջ կամ ինք կը շարադրէ դասարան մտնելէ առաջ), յետոյ աշակերտը կրցածին չափ, նոյնը կը կրկնէ: Հոս համառօտ ուրագիծ մը միայն կայ որ պիտի օգնէ աշակերտին յիշղութեան: Շատ օգտակար է սրբագրեալ պարտականութիւնը նորէն կարդալ յաջորդ դասին:

Յետոյ, երբ աշակերտը այս առաջին քայլն ըրած են, երկրորդ շրջանին մէջ, դասատուն ծրադիրը միայն կը կարդայ, բայց դարձեալ չպիտի լքանէ աշակերտներն իր կողմէ բացատրութիւններ տալով, մանաւանդ հարցումներ ընելով՝ պիտի օգնէ: Ընդլայնումն այն ատեն միայն լաւ է, երբ աշակերտն ինքնին գտած է կամ գտնել կը կարծէ: Սրբագրուած զրութիւնը նորէն կարդալու է: Վերջապէս դասատուն ո՛ եւ է նիւթի ծրագիրը պիտի առաջարկէ,

նոյն իսկ առանց կարդալու եւ աշակերտն անձնական ջանքովը պիտի ընդլայնէ զայն (\*): Այժմէն իսկ խորհելու ենք թէ որ մը տղան պիտի հարկադրուի բան մը խմբագրել, առաջարկեալ նիւթի մը վրայ, առանց համառօտ ծրագիրըն իսկ աշխի առջեւ ունենալու:

Թէպէտ նիւթերն այնպիսի կարգով մը դասաւորեցինք որ աստիճանաբար դիւրինէն դժուարն անցնուի, սակայն բացարձակապէս անհրաժեշտ չէ այս կարգին հետեւիլ: Ինչպէս մայր մը քալելու կը վարժեցնէ տղան, դասատուն ալ լաւագոյն դատաւորն է աշակերտին կարողութեան աստիճանին եւ կրնայ, իր փորձառութեան եւ աշակերտաց կարողութեան համեմատ վարուիլ եւ լաւագոյն թուած կարգով ընտրել նիւթերը: Մենք իր օժանդակն ենք մանաւանդ, քան առաջնորդը:

---

(\*) Հօդ առնելու է որ աշակերտը ճշգիւ դոբծաղբէ կետադրու թեան կանոնները.



## ԵՂԱՆԱԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ

( Ա.Ա. Դաստիարակություն )



Թերամացի նախապահուածութիւնն պարտականութեանց (Devoir). — Նիւթ մը տրուած ժամանակ պէտք է շատ մը հարցումներով զգացնէք աշակերտին թէ ո՞ր կէտի վրայ ծանրանալու է։ Պէտք է գտնել տաք այն ամէն գաղափարներն որք այդ հիմնական կէտին պարագաները կը կազմեն։ Նաեւ խօսելու գրգուեցէք զանոնք նոյն խսկ եթէ սխալին կամ նիւթէն շեղին։ Բան մ'արտադրելու համար աշակերտն եռանդով ընդգրկելու է նիւթը, եւ առ այս քաջալերել դասաւուին գործն է։

Այս բերանացի եւ հաւաքական նախապատրաստութենէ ետքը, գո՞նէ սկիզբները, պէտք է ընդլայնուած նիւթը կարդալ Բանալիէն։ Հետզհետէ հարցումները նուազեցնելու է եւ վերջ ի վերջոյ ընդլայնումներն այլեւս կարդալու չէ, երբ աշակերտք բաւական առաջդիմելով ա՛լ պէտք չունին նախապատրաստական վարժութեանց։

Պարտականութեանց երկարութիւնը։ Նիւթերէն շատերը տասնէն տասն եւ հինգ տողով կրնան շարադրուիլ։ Աշակերտք պէտք չէ վարժին զրարանութեան։ Ուզիղ եւ բանաւոր գաղափարներ պարունակող տասը տող գրութիւն նախամեծար է քան քսան տող շատախօսութիւն։

Մրգագրութիւնն Արբագրութեան նպատակն է ի վեր հանել ինչ որ լաւ զրուած է պարտականութեան մէջ, նոյնպէս քննադատել ինչ որ սխալ, անստոյգ եւ տգեղ է։ Մերթ ընդ մերթ բանալիէն տուն տալով զրել տալու է շարադրութիւնները որպէս զի աշակերտք կարդան եւ

պահնեն իրրեւ օրինակ (\*) : Այս վարժութիւնը կատարուած օրն ուրիշ ուղղագրութեան դաս ընելու չէ :

Բառազիւական վարժութիւններ : Գրքուկիս մէջ դրուած են շատ մը հրահանգներ որոնց նալատակն է բառեր սովորեցնել աշակերտին (\*\*) : Պէտք է, այդ հրահանգները զրել տալէ վերջ, քանից կրկնել տալ մինչեւ որ լաւ մը սովորին բառերը հանդերձ նշանակութեամբ : Պէտք եղած ատեն դորժածելով այդ բառերն, աւելի դիւրաւ եւ ճշդիւ պիտի բացատրեն իրենց միտքը :

Ա.այնիշարանական երահանգներ : Այս հրահանգներն ալ նախ բերանացի կատարելու է դասարանին մէջ եւ ապա զրաւորը պահանջելու է : Ասոնց չնորհիւ, աշակերտն աստիճանաբար պիտի վարժի բառերը միացնելով՝ նախադասութիւններ կազմել, նախադասութիւններով պարբերութիւններ եւ պարբերութիւններով ամրողջ հատուածներ : Կազմել : Շարագրութիւն մը չէ այլ ինչ, բայց եթէ շատ մը հատուածներ որք որոշեալ նիւթ մը կը կազմեն :

---

(\*) Եթէ աշակերտաց դրութիւնք լաւ շարադրուած են, կը նաև նշութեամբ թողուշ եւ այլեւս գրել չոտել Բամալիին մէջ գանուող ընդլայնութեամբ :

(\*\*) Մին այն յաւելմանց զորս հարկ դատած ենք ներմուծել գրութեանս մէջ, և ածանցմանց մասը որ յոց օգտատէտ եւ պիտանի է մանաւա՞դ այս ընթացքին համար, եթէ նոյն իսկ տղաք զայն ուսած արյան կանխաւ, Բարգութեանց վրայ եւս կարելի է վարժութիւններ ընել տալ սա օրինակաց ձեւով :

Դասառուն . Դատէք արար արմատով կազմուող բառեր :

Առակեցք. Առհարար, ծաղարար, կամարար եւն :

Դասառուն . Դատէք կից արմատով կազմուող բառեր :

Առակեցք . Հոգեկից, Մրակից, բնիւրակից եւն :

Կամ, միեւնոյն արմատէն ծագող բառերուն խռոմը կազմել տալ, Բառը ըսկելով՝ սահմանը կը պահանջէք, եւ կամ սահմանը տալով՝ բառը գտնել լուաբը, այնպէս որ ամբողջ այդ բառերն իրարու հետ իմաստի առընչութիւն կունենան :

Շարադրութեան կարեւուրութիւնը, Միայն քերականական կան կանոններ եւ ուղղագրութիւն գիտնալը՝ լեզուն գիտնալ չի նշանակեր. վասն զի քերականութիւնը կը սովորեցնէ գրել ուղիղ եւ խօսիլ ուղիղ եւ ո՛չ թէ գրել եւ խօսիլ:

— Լեզու մը գիտնալ՝ նոյն լեզուն խօսիլ եւ գրելն է:

— Խօսիլ եւ գրել միեւնոյնն է = գաղափարներ արտայայտել:

— Գրած ժամանակնիս պէտք է ըսենք ճշդիւ ինչ որ կը խորհինք, կամ ինչ որ ըսել կ'ուզենք, եւ ո՛չ աւելի:

— Խօսք մը որ ուզուածէն տարբեր իմաստ մ'ունի, կրնայ տհաճութիւն պատճառել մեր դիմացինին, դործ մը անյաջողութեան մատնել, շատ տեսակ անալատեհութիւններ եւ սխալներ պատճառել, եւն:

— Վերջապէս, մարդ մը շատ անգամ իր գրութենէն կը դատուի:

— Գրել գիտնալէ աւելի կարեւոր բան չկայ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՆԹԱՑՔ

# ԵԱՐԱ ԳՐՈՒԹԵԱՆ

## Ա. Չ Ֆ Հ Ա Ն

### ԽՕՍՔ ԵՒ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

1. Մեր գաղափարները բառերով կ'արտայայ-  
տենք :

Երբ ըսեմ տուն, միտքս կուգայ չէնք մը՝ ուր կը բնակինք :  
Երբ ըսեմ անտառ, միտքս կուգայ տեղ մը՝ ուր շատ ծառ կայ :

2. Երբ բառերն այն կարգով շարենք որ ամ-  
րող խմաստ տան, այն տառեն խօսք կազմած կ'ըլլանք :

3. Բառերը պատշաճ եղանակով շարել և խօսք  
կազմելը կը կոչուի շարադրել :

4. Նախադասութիւնը մտած ման մը արտայայ-  
տութիւնն է :

5. Նախադասութեան էական մասերն են . Տէր  
բայի կամ Ենրակայ, Էական բայ, Ասորոգելի :

Օր. Աշակերտն (Ենթ.) ուշադիր (ատոր.) և (էական բայ) :

6. Նախադասութիւնը կրնայ ունենալ նուե լը-  
րացուցիչներ կամ խնդիրներ :

7. Լրացուցիչ կը կոչուին այն բառերը որ ուրիշ  
բառի մը խմաստը կ'ամրողացնեն :

8. Երբ նախադասութեան բայը ածական բայ է  
և ոչ էական, այն տառեն իր մէջ կը պարունակէ ստո-  
րոգելին : Օր. Դասատուն կը կրքէ իր աշակերտները :

Դասատուն (ենթ.) կը կրթէ՝ այսինքն կրթող (ասորո-  
գելի) է (բայ) ; իր աշակերտները (լրացուցիչ) :

9. Բայ մը կրնայ ունենալ շատ Տէր բայինեւ  
(բաղադրեալ Տէր բայի) . . .

Օրինակ. Հայրն ու մայրը կ'աշխատին :

Պիտ. Եատ անգ ամ՝դ երանուն Տէր բային զօրու-  
թեամք կամ լոեւեայն կ'իմացուի :

Օրինակ. Կը կարդաս (այսինքն դուն կը կարդաս) :

**Ա . ՀՐՈՒՃԱՆԴԻ.** Որոշեցէք նախադասութեանց մասերը  
(Տէր բայի, բայ, ստորոգելի եւ լրացուցիչ) .

Ո՞վ չի սիրեր իր ծնողքը : Գրիչով գիր կը զրեն : —  
Եկեղեցին Աստուծոյ տաճարն է : — Հրէաները չարչարե-  
ցին Յիսուսը : — Տղաք դպրոցէն տուն գացին : — Պատու-  
հանները բաց մնացեր են : Գառնուկը կը մայէ եւ իր  
մայրը կը փնտուէ : Ես ծոյլ եմ : - Բարիք ըրէ մերձաւորիդ :

**Զ . ՀՐՈՒՃԱՆԴԻ.** Գիծերուն տեղ Տէր բայինեւ դրէք :

1. — ու — վայրի կենդանիներ են :

2. — ու — թանկադին քարեր են :

3. — ու — մեր առաջին բարեկամներն են :

4. — ու — օգտակար են բոյսերուն :

5. — ու — ընտանի կենդանիներ են :

6. ,—,—,—, տարւոյն չորս եղանակներն են :

7. —, —, — ձուկ են :

8. ,—,—,— Փոքր Ասիոյ նշանաւոր քաղաքներն են :

9. — ու — կը հսկեն հօտերուն վրայ :

10. —, —,—, — ծաղիկներ են :

11. —,—, —, —,— մարդուն հինգ զգայարանքներն են :

12. — ու — հաւասար են օրէնքի առջեւ :

13. — ու — կը փայլին գիշեր ատեն երկինքի վրայ :

**Ա . ՀՐՈՒՃԱՆԴԻ.** Գրեցէք հինգ նախադասութիւն՝ բա-  
զադրեալ Տէր բայիով :

10. Տէր բային կամ ենթական կրնայ ունենալ  
շատ Ստորոգեղիներ (բազադրեալ սառըող ելի)։  
Օրինակ. Այս աշակերտն հլու եւ աշխատասէր է։

---

**4. ՀՐԱՀԱԿԱԿԻ. Օրինակեցէք եւ ստորագծեցէք ստորոգեղիները։**

Այս սեղանները բոլորակ ու սեւ են։ — Մահն անցաւոր կեանքին վերջն ու յաւիտենականութեան սկիզբն է։ — Զքեզ բարեկամու եւ ընկերու կոչեցի։ — Այս մարդը մեր զարոցին տեսուչ եւ գաստիարակ կարգուեցաւ։ — Ասուած է մեր տէրն ու արարիչը։ — Հայերը ծանրաբարոյ եւ աշխատասէր են։ — Օր մը շատ հարուստ ու երջանիկ պիտի ըլլաս։ — Խոհեմ ու հեռատես եղէք։

**5. ՀՐԱՀԱԿԱԿԻ. Գիծերուն տեղ ստորոգեղիներ դրէք։**

1. Ամառուան օրերը — եւ — են։
2. Գաղղիացիք — եւ — են։
3. Դուն խմ — ու — ես։
4. Այս զմելին — չ։
5. Օդը կրնայ ըլլալ — կամ — ։
6. Օր մը — եւ — պիտի ըլլաս։
7. Յովսէփ կարգուեցաւ — Եղիպտոսի։
8. Ազոխը — է, բայց մեղրն — է։
9. Դտտաւոր մը պէտք է — եւ — ըլլայ։
10. Դրիչը, թուղթն ու քանակը — են։
11. Յովհաննէսին մազերը — ու — են։

**6. ՀՐԱՀԱԿԱԿԻ. Գրեցէք 5 նախադատուրիւն բաղադրեալ ստորոգեղիով։**

Ա. Տէր բային և ստորոգելին կրնան բազմամասն ըլլալ, այսինքն լրացուցիչ ունենալ:

Գիտ. Տէր բային եւ ստորոգելին լրացուցիչ կրնան ըլլալ գոյականն (Յատկացուցիչ) եւ ածականը (Վերադիր:)

Ա. Բազմամասն ենթակայ — Աշխատասէր տղան կը զարգանայ:

Բ. Բազմամասն ստորոգելի — Աս գորզը պարսկական ապրանի է:

7. ՀՐԱՀԱՅՆ. Ստորագծեցէք ենթականերն ու ստորոգելիները. յետոյ որոշեցէք անոնց լրացուցիչները:

Կ. Պոլիս ընդարձակ քաղաք է: Երկինքն անհամար սատղեր կան: — Հնազանդ որդին իր ծնողքին միսիթարութիւնն է: — Ամենաբարին Աստուած ոչինչէն ստեղծեց տիեզերքը: — Այս փոքրիկ տղան օր մը մեծ մարդ պիտի ըլլայ: — Սոկրատ իր դարուն մեծագոյն մարդն էր: — Լիգուրկոս օրէնսդիրն է Սպարտայի: — Հայրը անկեղծապէս կը սիրէ որդին: — Ճշմարիտ արժանիքով կը տարրերին մարդիկ իրարմէ:

Տ. ՀՐԱՀԱՅՆ. Գիծերուն տեղ լրացուցիչներ դրէք:

1. — եկեղեցին — գեղեցիկ է: 2. — եղբայրս — հիւանդ էր, առողջացաւ: 3. Տնտեսագիտութիւնը — գիտութիւն մ'է: 4. — մայրաքաղաքը՝ կ. Պոլիս՝ — քաղաք մ'է: 5. Լոնտրայի — պարտէզը լի է — տեսակ կենդանիներով: 6. — տարին օր կը պարունակէ: 7. — զանգակատունը — բարձր է: 8. Պարտէզին մէջ կը տեսնեմ — ծառեր եւ — ծաղիկներ:

Թ. ՀՐԱՀԱՅՆ. Գտէք Յ նախադասուրիւն որոնց ենթական բազմամասն ըլլայ, եւ Յ նախադասուրիւն որոնց ստորոգելին բազմամասն ըլլայ:

12. Ենթակայ մը կրնոյ ունենալ շատ բայեր։  
Օրին ոկ. Արեւը կը լռւաւորէ և կը տափցնէ զավարհ։

---

10 ՀՐԱՀՆՈՒԹՅ. Օրինակեցիք և ստորագծեցիք բայեր։ Յետոյ ցոյց տուիք քէ ո՞ր ենթակային կը վերաբերին։ Պարկեշտ մարդիկ կը սիրուին ու կը յարդուին։ — Ուսուցիչը կը կրթէ ու կը դաստիարակէ։ — Մարդիկ կը ծնին կ'ապրին ու կը մեռնին։ — Քահանան կը հովտէ, կը խրատէ և կը միսիթարէ իր ծուխերը։ — Երամ, որ պատիկ տղայ մ'է, կը խաղայ, կը խնդայ, կու լոյ կը պոռայ և կաթի՛ուտէ։ — Տղա՛ք, երբ մեծնոք ու մարդ ըլլաք, պիտի խընամիք և պիտի պատաւէք ձեր ծնողը։ — Մազիկ քաղեցէք փունջ կտապեցէք և բերէք ինձի։ — Մարդ կը հնարէ, կը չինէ, բոյց չստեղծեր։ — Միշտ բարին խորհեցէք, խօսեցէք և դործեցէք։

- 11 ՀՐԱՀՆՈՒԹՅ. Գիծերուն տեղ դրեք պատշաճ բայը։
1. Արեւը — ամին առաւօտ և ամին երեկոյ։
  2. Մայր մը — և իր զաւակները։
  3. Ազը — ջուրին մէջ և համ կերակուրին։
  4. Աշունը ծառերուն տերեւները — և —։
  5. Ամառուան անձրեւը — և երկիրը։
  6. Մենք — և ծաղիկները։
  7. Երկրադործը — և երկիրը։
  8. Մեր ծնողը — որպէս զի մեր պէտքերն —։
  9. Հիւսնը — , — և փայտերը։
  10. Լուսացարարուհին — մեր ճերմկեղինները։

12 ՀՐԱՀՆ Գտեք նախադասուրիւն բաղադրեալ բայով։

**13.** Բայ մը կոնայ ունենալ շատ խնդիրներ կամ  
լրացուցիլներ (բաղադրեալ խնդիր):

Օրինակ. Երկաթուղին կը փոխադրէ ճամբորդներն ու  
վաճառքները: — Հողը ծածկուած է խոտերով, ծառերով,  
ծաղիկներով և այլ պէս պէս բոյսերով:

**13. ՀՐԱՆ.** Օրինակեցի՛ և խնդիրներն ստորագծեցի՛:

Յակոր սլատուեց իր տետրակն ու գիրքը: — Մառերն  
ու ծաղիկներն ոռոգեցինք: — Աստուած զրախտէն վորն-  
տեց Ադամի ու Եւան: — Կարապետ կը սիրէ իր ծնողքն  
ու վարժապետները: — Զիւնը պատեց դաշտերը. լեռներն  
ու ձորերը: — Սենետկը զարդարուած է հայելիներով,  
գորգերով ու պատկերներով: — Նախ աւլեցէք սենետակն ու  
բակը, յետոյ հաւերուն և բաղերուն կեր տուէք:

**14. ՀՐԱՆ.ԴԱԽԱԴ.** Գիծերուն տեղ սեռի և բնութեան  
խնդիրներ դրէ:

1. Ժամացոյցը ցոյց կուտայ — ու — :
2. Փերեզակէն գնեցի — , — եւ — ,
3. Արևոք կը լուսաւորէ — :
4. Մենք կը խմենք — , — , — , եւ — :
5. Տղայ մը պէտք է մեծարէ — , եւ — :
6. Հողը կը հերկեն — եւ — (ինչերո՞վ):
7. Յիսուս մեռաւ (ո՞ր լեռը. ի՞նչ բանի վրայ):
8. Մովսէս Խարայէլացիներուն բերաւ — :
9. Յուղա մատնեց :
10. Պարտէզ իջէք, բայց չըլայ որ — եւ — քաղէք:
11. Մենք կը ցանենք արտին մէջ — , — եւ — :
12. Վառելու համար կը գործածենք — եւ — :

**15. ՀՐԱՆ.ՃԱԽԱԴ.** Բաղադրեալ խնդիր ունեցող բայերով  
ճախադատորիւններ գտէ:

Ա 1 . Նախագասութեան մը մասերուն գերակառական կարգն այս է .

Ա . Ենթակայ եւ իր լրացուցիչները :

Բ . Բայ եւ իր լրացուցիչները :

Գ . Ստորոգելի եւ իր լրացուցիչները :

Դիս . Ածական բային լրացուցիչները իրմէ վերջ կը դրուին՝ նախ սեռի խնդիրն եւ յետոյ բնութեան խնդիրն՝ իրենց մասերով :

Օրինակ . Արեւը կը լուսաւորէ եւ կը տաքցնէ զաշխարհ իր ճառագայթներով :

Ա 5 . Նախագասութեան մասերը տարրեր կարգով ալ կը շարուին . շատ անդամ ստորոգելին ինչպէս և խնդիրները բայցն առաջ կ'անցնին :

Օրինակ . Արեւը իր ճառագայթներով կը լուսաւորէ եւ կը տաքցնէ զաշխարհ :

---

16 ՀՐԱՇՎԱՆԴ . Սա . խօսերը ներականական կարգի վերածեցի :

Աւազուտ ճամբու մը վրայ կառք մը կը քաշէին երկու ձիեր : — Քրիստոսի Ե. դարուն մեարոպեան տառերը հնարեց Ա. Մեսրոպ : — Գրքերս ինչո՞ւ պատռեց եղբայրդ : — Երբ եկեղեցի հասանք, օրհնութիւն կուտար քահանան : — Ուիզի մը վրայ թառած՝ կ'երգէ սոխակը : — Օսմանեան թագաւորներու առաջինն է Սուլթան Օսման : — Դուն յոսի վարմունքովդ ատելի պիտի ըլլաս : — Եղբայրս տես՞ր դուն : — Այս վասնդէն ազատէ՝ զիս :

---

ՆՅԱՆ . Բնա այսի, դասառուն ուղղել կուտայ երբ զարտուղի նախադասութեանց հանդիպի :

16. Նախադասութիւններ, երբ իրարու հետ  
իմաստի և ռնչութիւն ունին, միանալով կը կազմեն  
պարբերութիւն։ Այդ նախադասութիւնները կը կու-  
ռին պարբերութեան անդամները։

Օրինակ. Աստուած ստեղծեց Ադամն ու Եւան ։ զորոնի  
դրաւ եղեմական դրախտին մեջ ։ Եւ պատուիրեց ։ որ զզու-  
շանան ուտեղ բարւոյ եւ չարի զիտուրեան ծառին պտուղը,  
։ Աակայն օձը խարեց զանոնի ։ Եւ երբ կերան նոյն պը-  
տուղէն ։ զգացին ։ որ մերկ են, ։ ուստի փուրացին ծածկել  
իրենց մերկուրիւնը քգենիի տերեւներով։

Ինչպէս կը տեսնուի, այս պարբերութեան մէջ կայ  
ինը նախադասութիւն ուղղաձիգ գիծերով զատուած։

---

17. ՃՐՄ. Հետեւեալ պարբերութեանց մեջ թիւերով  
կամ ուղղաձիգ զիծերով զատեցէք նախադասութիւնները։

1. — Ով որ միայն իր անձը կը սիրէ, թող չսպասէ որ  
ուրիշներէն սիրուի։ 2. — Մուլութիւնը քուն մ'է որուն մէջ  
մարդ աղէկ երազ չի տեսներ։ 3. — Այն տղաք որ խելքը  
են, միշտ կը սիրուին ու կը վարձատրուին. բայց անոնք որ  
թեթեւ ու անմիտ վարք մ'ունին, ատելի կ'ըլլան եւ կը  
պատժուին։ 4. — Հաստատապէս կը հաւատամ թէ. հոգին  
անմահ է, թէ Աստուած պիտի վարձատրէ արդարներն  
եւ պիտի պատժէ մեղաւորները։ 5. — Խնայողութեան  
արկղն է հաստատութիւն մը որ կ'ընդունի փոքրիկ գու-  
մարներ եւ որ կը հաստուցանէ զանոնք տոկոսով, երբ ա-  
նոնց տէրերը պահանջեն։ — Կը բաղձամ որ չուտ մեկնիք  
եւ կանուխ վերադառնաք։

18. ՃՐՄ. ՃՏՔ. ԳՏՔ երեք պարբերութիւն որ իմաս-  
տի առնչութիւն ունեցող նախադասութիւններ պարունակեն։

17. Պարբերութեան մը մէջ երկու տեսակ նաև խաղասութիւն կրնոյ ըլլալ.

Ա. Գլխաւոր նախադասութիւն :

Բ. Երկրորդական նախադասութիւն :

18. Գլխաւոր նախադասութիւնը պարբերութեան մը կարեւոր մասն է . ա՞ն է որ կը բացատրէ գլխաւոր իրովութիւնը :

19. Երկրորդական են այն նախադասութիւնները որ երկրորդական դադաֆարներով կամ յարակից պարագաներով կ'ամրողացնեն գլխաւորին իմաստը :

Օրինակ. Բնաւ չափով զզջաս այն բարեգործութեան համար (Գլխաւոր նախադասութիւն) զոր զործած ես (երկրորդական նախադասութիւն) :

---

19 ՀՐՈ.ՃՈ.Դ.Գ. Արոշեցիք զլխաւոր եւ երկրորդական նախադասութիւնները :

1. Եղբայրս չի կրնար վաղել վասնզի դեռ շատ փոքր է եւ իր սոտքերն անզօր են . 2. — Ուկին եւ արծաթը կը սպառին բայց առաքինութիւնն անսպառ է : 3. — Մարդը ունի երկու ձեռք եւ մէկ բերան, որպէս զի՝ աւելի աշխատի եւ նուազ խօսի : 4. — Պէտք է ջանանք երջանիկ ընել ուրիշներն երբ կարող ենք : 5. — Աւելի լաւ է ներել քան վրէժ լուծել, վասն զի առաջինն արդիւնք է մարդասիրութեան եւ երկրորդն՝ անզթութեան : 6. — Այս է իմ մարմինս որ ձեզի եւ շատերուն համար կը բաշխուի : 7. — Յիշէ՛ այն բարիքները զորս ընդունեցար եւ մնացի՛ր այն բարիքները զորս գուն ուրիշներուն ըրիր : 8. — Լաւագոյն է խղիկ յարդաշն ուր կը խնդան, քան պաշտ ոսկեձեղուն ուր կուլան :

20. Պարբերութեան մը մէջ ամէն նախադասութիւն պէտք է դրուի իրեն յարմար տեղը, գաղափարներու բնական շարքով։

Օրինակ. Զ'ըսուիր. Կառապանը մտրակեց ձիերը զանոնի վազցնելու համար եւ շեղով կառփին վրան նստաւ։

Պէտք է ըսել. Կառապանը ձիերը կառփին շեղով՝ վըրան նստաւ եւ զանոնի մտրակեց վազցնելու համար։ (Վասըն զի մորակելէ, վազցնելէ եւ նստելէ առաջ լծած պէտք է ըլլայ)։

---

20. ԱՐԱԿԱՆԴ. Աշակերտը գաղափարներու բնական կարգի վերածէ հետեւեալ պարբերութեանց անդամները։

1. — Քնանալէ վերջ պառկեցաւ, հանուեցաւ եւ ազօթեց։ 2. — Գողը կախուելով՝ բանտարկուեցաւ, մահուան դատապարտուեցաւ, ձերրակալուեցաւ եւ դատուեցաւ։ 3. — Դուռը բացին, զարկի եւ ներս մտայ, տուն դացի։ 4. — Աստուած կը պահպանէ մեր կեանքը եւ կը չնորհէ։ 5. — Կաքաւը ձու ածեց, բոյն շինեց եւ թխսեց։ 6. — Նամակը թղթատուն զրկեց կնքեց, ծալեց, ստորազրեց եւ գրեց։ 7. — Մարդու կը մեռնի, կ'ապրի, կը ծնի եւ կը տանջուի։ 8. — Գետերը կ'ոռոգեն դաշտերը, կ'երթան ծովը թափիլ եւ կը բղխին երկրէն։ 9. — Յիսուս Քրիստոս մարդարէներէն գուշակուեցաւ, Հրէաստանի մէջ շրջեցաւ, Յուդայէն մատնուեցաւ, քառասուն օր իր աշակերտներուն հետ անցուց, խաչուեցաւ, Ս. Կոյս Մարիամն ծնաւ, թաղուեցաւ, Աւետարանը քարոզեց, երկինք համրածաւ, Հայր Աստուծոյ աջ կողմը նստաւ, յարութիւն առաւ եւ դատապարտուեցաւ։

21. Երկրորդական նախագասութիւնները դըլ-  
խաւ որին կը կցուին կամ յարաքերական դերանու-  
նով կամ շաղկապով։

Օր. Օգնենք անոնց որոնի նեղութեան մէջ են։  
Վեց տարեկան էի, երբ դպրոց մոտայ։

Գիտ. Ա. Յարաքերական դերանունն է որ բառը այլ  
եւ այլ հոլովներով։

Բ. Երկրորդական նախագասութիւնը զլսաւորին կը-  
ցող շաղկապներն են. այլ, թէ, երկ, թէ որ, թէպէս, թէեւ,  
ինչպիս, վասն զի, յանզի, յանթէ, որովհետեւ, երբ, մինչ-  
դեռ, որ, մինչ, եւ լն։

22. ՀՐԱՀԱԿԱՆ. Կիտերուն Տեղ երկրորդական նախա-  
գասութիւններ դրէ։

1. Յովսէփ ըստու մատակարարին. Յիշէ՛ զիս երբ . . . .
2. — Յակոբ նահապետ 130 տարեկան էր երբ . . . .
3. — Դուրս եղել չեմ ուզեր վասն զի . . . .
4. — Հայրս շատ հիւանդ է, ինչպէս որ . . . .
5. — Դասաստուս կը վարձատրէ զիս ամեն անդամոր . . . .
6. — Եկէք զիս տեսնելու երբ . . . .
8. — Վերաբիուդ մի՛ հաներ քանի որ . . . .
9. — Շատ գեղեցիկ էր պարտէզը զոր . . . .
10. — Կ'ընկերանամ ձեզի եթէ . . . .
12. — Աւելի կ'ընտրեմ մեռնիլ քան թէ . . . .

23. ՀՐԱՀԱԿԱՆ. Գիտելիի Բ. ի պարունակած շաղկապ-  
ները մերմէկ պարերութեան մէջ զործածեցէ։

- 22.** Շաղկապներն այլ և այլ իմաստներ կուտան .  
 1. Ժամանակ ցուցնող . երբ , մինչ , մինչդեռ , մընչեւ որ .  
 2. Պատճառ . . . — վասնզի , քանի որ , ինչու որ , ոռ  
     րովհետեւ , եւլն .  
 3. Հակադրութիւն . . . — բայց , սակայն , այլ , իսկ , եւլն .  
 4. Բաղդատութիւն . . . — քանթէ , մանաւանդ թէ .  
 5. Եղանակ . . . — ինչպէս , որպէս .  
 6. Թիութիւն . . . — թէ , եթէ , թէ որ , թէպէտ , թէեւ .  
 7. Քանակութիւն . . . — քանթէ , այնչափ որ , որշափ որ :

Դիս . Որ , որպէս զի շաղկապներէն ետք եկող բայց  
 Ատորադասական կը դրուի .

Օր . Շուտ ըրէ որ հասնիս : Աշխատինք որ ետ չմնանք :

- 23. ՀՐԱՀԱՆՔ.** Ամբողջացուցէք պարբերութիւններն  
 եւ լսէք թէ շաղկապներն ի՞նչ իմաստ կուտան : (Ժամանա-  
 կի , պատճառի՝ հակադրութեա՞ն) :

1. Կը պառկիմ երբ . . . . . 2. Պէտք է լուռ կենաս ,  
 քանի որ . . . . . 3. Արեւը կը փայլի ցերեկը , իսկ . . . .  
 4. Ես օրն ի բուն աշխատեցայ , մինչդեռ դուք . . . .  
 5. Պէտք երթանք , քանի որ . . . . . 6. Զքեզ կը սի-  
 րենք , բայց . . . . . 7. Գետինը թաց է , որովհետեւ . . . .  
 8. Գործը լմնցուցի , ինչպէս որ . . . . . 9. Դասը լաւ  
 գիտէ , միայն թէ . . . . . 10. Մի՛ մերժեր , քա-  
 նի որ . . . . . 11. Հետոս ալիսի գաս , սակայն . . . .  
 12. Ներկային մէջ աշխատեցէք , որպէս զի . . . . . 13. Բա-  
 րիք գործենք , մինչդեռ . . . . . 14. Արմենակ բարի տը-  
 զայ մ'է , բայց . . . . . 15. Մայրը կաթ չի տար , մին-  
 չեւ որ . . . . .

23. Յարարերականի սպաշտօն կը վարեն մէկ քանի մակրայներ, ինչողէս ևու, ուսկից (կամ ուրիշ) երբ, եայն:

Օրինակ Եկեղեցին այն սուրբ յարկն է ուր կը գիմեն հաւատացեալներն աղօթելու համար:

Գիտ. Յաձախ որ շաղկապն իրրեւ յարարերական կը դործածուի որպէս զի, վասն զի, ուր, յորում, երբ բառերուն տեղ:

Օրինակ Շուտ գնա որ հասնիս: Այն տեղը որ խաղացինք Այն օրը որ հանդէս տեղի ունեցաւ: (Փոխանակ ըսելու՝ Շուտ գնա՛ որպէս զի հասնիս: Այն տեղը ուր, ել:

24. ՀՐԱՀԱՅՆԻ. Աշակերտը վերոյիշեալ մակրայներով երկերկու պարբերութիւն շինէ յետազայ օրինակին պէս:

1. Ահա այն երկիրը ուր ծնայ: 2. Պիտի հաւաքուինք հոն ուսկից մեկնած էինք: 3. Ծիծառնը կը վերադառնայ մեր երկիրը, երբ դարունը դայ:

25. ՀՐԱՀԱՅՆԻ. Հետեւեալ երկրորդականներուն կցեցի զիսաւար նախադասութիւններ:

1. Եթէ կ'ուզես հնձել . . . . : 2. Քանի որ կեանքն այսափ կարճ է . . . . : 3. Քանի որ չես կրնար ուզածդը ընել . . . . : 4. Երբ կատարենք մեր պարտքը . . . . : 5. Թէեւ ես ալ հարուստ չեմ. . . . : 5. . . . քան թէ ուրիշներուն վիշտ պատճառել: 6. . . . ապա թէ ոչ կը մեռնիս: 7. . . . որոնցմէ կ'ախորժիս: 8. . . . իրը թէ բնաւ չես տեսած: 9. . . . բայց մարմինս տկար է: 10. Թէմիստոկլէս տեսնելով որ Եւրիբիադ կը սպառնայ իրեն դաւազանով, Կըսէ. « . . . բայց մտիկ ըրէ »: 11. . . . երբ դասերնիս աւարտենք:

24. Պէտք չէ շփոթել որ շաղկապը որ յարաբերականին հետ . 1. Եր շաղկապը, համարձէք, թէ կամ եթէ շաղկապին, կը դրուի գլխաւոր նախադասութեան բայէն եաքը և միշտ անփոփոխ կը մնայ:

Օրինակ. Կ'ուզեմ որ շուտ կատարես այս գործը :  
Գիտեմ որ պիտի հաւանի առաջարկիդ :

2. Որ յարաբերական գերանունը ուրիշ գերանուան կամ անուան մը (յարաբերեալ) անմիջապէս կը յաջորդէ, իբրեւ ենթակայ կամ՝ լրացոցիշ երկրորդական նախադասութեան մէկ մասին :

Օրինակ. Հացը զոր կուտամ իմ մարմինս է :

Գիտ. Յարաբերականն ուղղական հոլով կը դրուի երբ ենթակայ է, սեռական՝ երբ գոյականի մը յատկացուցիշ է. հայցական՝ երբ սեռի խնդիր է, եւ տրական, բացառական ու գործիական կը դրուի երբ բնութեան խնդիր է :

---

26. ՃՐԱՀԱՆԴ. Որ յարաբերականն այլ եւ այլ հոլով-ներով գործածէ երկերկու նախադասութեանց մէջ:

Եզակի, —որ, որու կամ որուն, զոր, որմէ, որով :

Յովնակի, — որոնք (որք), որոնց, զորոնք (զորս), որոնցմէ, որոնցմով :

27. ՃՐԱՀԱՆԴ. Հետեւեալ խօսերն ամբողջացուցիք:

1. Կ'երեւայ թէ .... 2. Կը տեսնեմ որ .... 3. Կը կարծուէր թէ .... 4. Համարինք թէ .... 5. Կը խնդրեմ որ .... 6. Նամակս քեզի տուի որ .... 7. Հայրս կը փափաքէր որ .... 8. Կը հաւատամ թէ .... 9. Գիտեմ որ .... 10. Թագաւորը կը հրամայէ որ .... 11. Զեմ կարծեր որ .... 12. Հարկ անհրաժեշտ է որ .... 13. Կ'ուզեմ որ .... 14. Կ'երդնում որ ....

25. Միշտ կտրելի է անջատ նախադասութիւնները, որոնք խմասաի առնչութիւն ունին, իրարու կը ցել և այսպէս պարբերական ձեւ մը տալ անոնց :

Օրինակ. Այս աշակերտն ուշիմ է նա ունի լաւ սիրտ, նա աշխատասկր չէ. նա չի մանջնար ուսման յարգը :

Նոյնը բարդ եալ. Այս աշակերտն ուշիմ է եւ լաւ սիրտ, ունի բայց աշխատասկր չէ, վասն զի չի ճանչնար ուսման յարգը :

Գիտ. Պարզ նախադասութիւնները համադրելու՝ այսինքն պարբերական ձեւի վերածելու համար պէտք է պատշաճ տեղը դնել միացնող բառ մը :

---

28. ՃՐՈՇԱԿԵԴԻ. Հետեւեալ պարզ նախադասութիւնները պարբերական կամ բաղադրեալ ձեւի վերածեցէ:

1. Դպրոցը կրթական հաստատութիւն մ'է. հոն կը յաճախեն տղաք ուսմունք սովորելու համար. հոն կը յաճախեն տղաք դաստիարակուելու համար. տղաք ապադային բարի մարդ պիտի ըլլան :

2. Կովս օգտակար կենդանի մ'է, կովը մեզի կուտայ կաթ. կաթէն կը շինուին պանիրն ու կարաղը . պանիրն ու կարաղը կարեւոր են մեր սննդեան :

3. Հայերն աշխարհիս զանազան կողմերը ցրուած են, հայերն ունին միութեան կապ. այդ կապն է եկեղեցին. եթէ եկեղեցին կործանի, իրենք ալ կը փճանան :

4. Մետիսս հեռադիտակ մը հնարեր էր. Կալիկսս լուց այդ բանը, Կալիկսս չտեսաւ գործիքը, նա չինեց հատ մը իրեն համար, նա այդ գործիքով ըրաւ շատ զիւտեր :

26. **Փոխադարձաբար** կտրելի է պարբերական ձեւով միացած նախադասութիւններն անջատ ձեւի՝ սյսինքն պարզ նախաղ ասութեանց վերածել.

Գիտելիք. Բարդ խօսքերը պարզելու համար նախ զատէ նախադասութիւններն, ապա կցող բառերը Ծնջէ եւ անոնց տեղը դիր զանց առնուած բառերը :

Օրինակ. **Մետախը** զոր շերամը կը պատրաստէ, փափուկ ու նուրբ քել մէ որմէ կը շինենի կերպասներ :

Նոյնը պարզ. **Մետախը** փափուկ ու նուրբ քել մ'կ. շերամը կը պատրաստէ զայն (**մետախը**), անկէ (**մետախն**) կը շինենի կերպասներ :

---

29. **ՃՐՄԱՀԱՆԴԻ**. Հետեւեալ հատուածը պարզ նախադասութեանց վերածէ, շաղկապները չնցելով :

Օր մը Գայը ու Գառնուկը ջուր կը խմէին առուակի մը եզրը : Գայը առուակին վերի կողմն էր, իսկ Գառնուկը վարի կողմը : Գայը կը դանգատի եւ կ'ամբաստանէ Գառնուկն իրը քէ ջուրը կը պղտորէ : Գառնուկը պատասխան կուտայ քէ անկարելի է այդ, յանի որ ինք վարի կողմն է եւ ջուրը վերէն կը հոսի : Բայց Գային միտքը գէշ էր, ուստի ուրիշ հնար մը փնտղելով կ'ըսէ . « Տարի մը առաջ զիս բամբասեր ես », Գառնուկը կ'ըսէ քէ ինք մէկ ամսուան է եւ դեռ կաթ կուտէ, հետեւաբար կարելի չէ որ բամբասած ըլլայ : Գայը, երբ զայս կը լսէ, կը զայրանայ եւ Գառնուկին վրայ յարձակելով կը յափշտակէ զայն ու կը տաճի անտառն ուր յօշյօշ պատառելով կ'ուտէ :

30. **ՃՐՄԱՀԱՆԴԻ**. Դասատուն ուրիշ հատուածներ բող առաջարկէ աշակերտաց՝ պարզ եւ անջատ ձեւի վերածելու համար :

27. Նատ անդամ՝ երկրորդական գաղափարը մը գլխաւոր նախադասութեան կցելու համար, փոխանակ յարաբերականի կամ շաղկապի, դերբայ մը կը դրուի:

Օրինակ. Սեղան նստայ կերակուր ուտելու համար: Փոխանակ ըսելու, Սեղան նստայ, որպէս զի կերակուր ուտեմ:

Դիս. Երկրորդական գաղափարը զլիսաւոր նախադասութեան հետ դերբայով կապուած ատեն այլ եւս շաղկապ զնել աւելորդ է: Զըսուիր.

Սեղան նստայ, որպէս զիկերակուր ուտելու համար:

31. ՀՐԱ.ՀՐԱ.ՆԴ. Դերբայով բացատրուած երկրորդական գաղափարը շաղկապով կցեցկը զլիսաւոր նախադասութեան:

1. Նամակս ձեզի տուի թղթատուն տանելու համար: 2. — Հրանտ տկարութիւն մը զգալով՝ հրաման առաւ տուն երթալու: 3. — Ուշադրութեամբ մտիկ ընելու է, վարժապետը դաս տուած ատեն: 4. — Ճամբորդը կառք նստաւ մեկնելու համար: Սնտուկը շատ մեծ ըլլալով չի սեղմեցաւ կառքին մէջ: 5. — Պէտք է ուտես ապրելու համար եւ ոչ թէ ապրիս ուտելու նամար: 6. — Տուն զացած ատենիիդ, փողոցներն անկարգութիւն չընէք: 8. — Բան մը զրած ժամանակի հոգ տար կէտադրութեան:

32. ՀՐԱ.ՀՐԱ.ՆԴ. Շաղկապները շնչեցկը եւ երկրորդականները դերբայով միացուցկը զլիսաւորին:

1. — Ուզեւորութիւնս յետաձգեցի վասն զի սաստիկ փոթորիկ կար: 2. — Կ'երթամ որպէս զի կանչեմ: 3. — Շուտ քայէ որ կանուխ հասնիս: 4. — Թանի որ այնպէս կը հրամայես, կը կատարեմ: 5. — Կ'աղաչեմ որ ներէք: 6. — Ամէն մարդ զիտէ թէ օրը 24 ժամ է: 7. — Կ'ուզեմ որ զբեզ սիրեմ: 8. — Կախաղան հանուեցաւ վասն զի ոճրագործ մ'էր: 9. — Թոշունը բոյն կը շինէ որպէս զի սկատսպարէ իր ճագերը:

28. Պարբերութիւն մը շարադրած ժամանակ-նիդ կընաք ի հարկին դնել վերադիր մը (ածական կամ մակրաց), խօսքին տւելի ճոխութիւն և ազդու-ութիւն տալու համար։

Օրինակ. Միրէ չե՞ս զգար արտուռ մը՝ տեսնելով ձըկ-նորսին նաւակը որ կը ծփայ ծովուն մէջտեղ։

Այս խօսքն աւելի ազդու կ'ըլլայ, երբ ըսենք։

Միրէ չե՞ս զգար արտուռ մը՝ տեսնելով ձկնորսին փոքրիկ նաւակն որ կը ծփայ անեզր ծովուն մէջտեղ։

Երկու բառ միայն աւելցուցինք. փոքրիկ եւ անեզր, որք կարծես հակաղըութիւն մը կը կազմեն եւ մեր երկիւ-զը կը սաստկացնեն, (զի որքան փոքր ըլլայ նաւակը, այն-քան կ'աւելնայ վտանգն որ կը սպառնայ անեզր ծովը։

---

33. ՀՐԱՄԱ. Կետերուն տեղ պատշաճ վերադիրը դրէֆ։

1. Երբ ... (ած.) քամին կը չնչէ դուրսը, ի՞նչ լաւ է նստիլ ... (ած.) սենեակին մէջ ուր կրակը կը ճարճարտէ ... (մակ.): 2. Արթննալուս պէս պատուհանը կը բանամ եւ կը ծծեմ առաւօտեան ... (երկու ած.) օդը։ 3. ... (ած.) երկաթագործը ... (ած.) կայծեր կը ցայտեցնէ իր . . . (ած) մուրճին տակէն։ 4. ... (ած.) առուակին խորը կը նշմար-ուին ... (ած.) խմիճեր։ 5. ... (ած.) մահը չի մեծարեր ա-ւելի արքայից ... (ած.) պալատները, քան . . . (ած.) մը-շակին. . . (ած.) հիւղակը։ 6. . . (մակը.) ներում կը խնդրեմ գործած թերութեանս համար։ 7. . . . (ած.) ծովուն վրայ . . . (մակը.) կ'առաջանայ . . . (ած.) նաւակն, իր . . . (ած.) առագաստը սլարզելով հովին դէմ։ 8. . . . (ած.) նաւաս-տին. . . (մակ.) կը դիմադրէ փոթորկին եւ կ'երգէ . . . (մակ.)։

34. ՀՐԱՀԱՅՆ. Յետազայ հատուածկն յապաւեցիք վերադիրները . Յետոյ բաղդատեցիք երկու գրութիւնները . Երկութիմ մէջ ալ իմաստները նոյն են, բայց առաջինը, որ վերադիրներ ունի, աւելի մոխ եւ ազդու է :

## ԵՐԿՈՒ ՀԱՍԿԵՐ

Օգոստոս ամսուն, տօթագին առաւօտ մ'էր . Հայր մը իր զեռահասակ որդիին հետ գաշտերուն մէջ կը ձեմէր հանդարտիկ . Առաւօտեան ցողը կը փայցէր ցորեններուն եւ տերեւններուն վրայ : Շողլողուն հարսնուկները, երեկոյեան ծիրանափայլ ամպերուն նման, հեղիկ կը տատանէին զեփիւսին թեթեւ չունչէն, սսկեզիսակ հասկերուն մէջ տեղ : Մանուկը, որ հոս հոն կը վաղէր ցնծագին, կեցաւ յանկարծ ու ըստւ . «Տե՛ս, հա՛յրիկ, սա երկու հասկերը : Մին ուղղարեծ կը կանգնի, միւսը վայրահակ կը խոնարհի : Խնչո՞ւ երկուքն ալ մի եւ նոյն բարձրութիւնը չունին : »

Հայրը պատասխանեց բարութեամբ :

— Որդեա՛կ իմ սիրելի, այն հասկը որ գոռողութեամբ կը տնկէ իր զլուխը, քիչ հատիկներ կը պարունակէ, իր գըլուխը դատարկէ, մինչդեռ միւսը լի է ցորենով : Այսպէս է նաեւ մարդոց համար . անոնք որ իբական հմուտթիւն եւ արժանիք ունին, խոնարհ եւ համեստ կ'ըլլան . իսկ անհանձար եւ սնափառ մարդիկ բարձրագլուխ կը յոխորտան :

35. ՀՐԱՀԱՅՆ. Երեխական վերադիր կցեցիք սա անուններուն :

Վարդ, մարդ, քուն, դատաւոր, վազը, ձմեռ, ցաւ, աշակերտ, չուն, պատերազմ, պտուղ, կին, ծաղիկ, ծառ, հաց, ձայն, բարեկամ :

ՅԵՐԱՀԱՍՆԴԻ. ԿԵՏԵՐՈՒՆ ՏԵՂ ՎԵՐԱՊԵՐԱԿԵՐ:

1. Յակոր մօտեցաւ ծերունիին եւ . . . (մակը.) բարեւեց զնա: 2. Տեսէք Մարիամը, ի՞նչպէս այդ . . . (ած.) աղջիկը . . . (մակ.) կը շրջագայի, իր . . . (ած.) շրջագգեստը հագած: 3. Հայրի'կ, կ'ուզէի քեզի նամակ մը զրել, բայց չգիտեմ շարադրել . . . (ած.) խօսքեր, ուստի . . . (մակ.) կ'ըսեմ թէ (մակ.) կը սիրեմ զքեզ: 4. . . . (ած.) գայլը . . . (մակ.) յարձակեցաւ . . . (ած.) գառնուկին վրայ եւ յօշտեց զայն: 5. . . . (ած.) մայրն . . . (մակ.) կուլար տեսնելովիր . . . (ած.) զաւկին մահը: 6. Փոթորիկ կայ . . . (ած) քամին կը մռնչէ, իրրեւ . . . (ած.) առիւծ մը, . . . (ած.) ծառերն, ինչպէս եւ . . . (ած.) տունկերը կը սարսին ճարճատելով: 7. . . . (ած.) ծովուն վրայ կը տատանէր մեր . . . (ած.) նաւակը: 8. Զմեռուան . . . (ած.) իրիկուն մ'է, տեսէք . . . (ած.) ծերունին որ կը մուրայ, . . . (ած.) ձեռքերը կարկառած, մինչ դուք կը վայելէք, . . . (ած.) սենեակին մէջ, հանդիստ մարմնոյ եւ գորով ընտանեաց: 9. Զին (ած.) կենդանի է, իսկ էշը (ած.) անասուն է: 10. Երբ զիշերը սփռէ իր . . . (ած.) քօղը, . . . (ած.) երկրագործը . . . (ած.) քոմի մէջ կը փնտոէ իր . . . (ած.) աշխատութեան մոռացումը: 11. . . . (ած.) Աստուած կը պարզեւէ իր . . . (ած.) բարիքներն ամէն անոնց որ . . . (ած.) սրտով ու . . . (ած.) գործերով արժանի կ'ըլլան իր . . . (ած.) չնորհքին:

ՅԵՐԱՀԱՍՆԴԻ. Սա վերապերակերն ի՞նչ անուններու կը յարմարին:

Անուշ, համեղ, աղի, ճերմակ, բարի, սեւ, քառակուսի, փայլուն, գունաւոր, խոշոր, լայն, բարձր, նեղ, երկայն:

29. Խոսք մը երկայն ըլլալով զեղեցիկ և ազդու եղած չըլլար . ընդհակառակն անխնաս եւ աւելորդ բառերով խօսքը երկարելէ զգուշանալ պէտք է :

30. Խօսք մը այն ատեն գեղեցիկ և ազդու կ'ըլլայ , երբ աւելցնենք նոր գաղափարներ ու բառեր որք աւելի շահեկան , կենդանի և կատարեալ կերպով կը ցուցնեն անձերը , առարկաներն և իրողութիւնները :

Օրինակ . 1. Պարզ եւ հակիրճ խօսք մը .

Դուկաս , որ բանտարկուած է , կը դիտէ պատուհանէն իր ընկերներն որոնք կը խաղան պարտէզին մէջ :

Նոյնն՝ աւելի ճոխ եւ ազդու :

Դուկաս , որ բանտարկուած է , չիւրուրեամբ կը դիտէ պատուհանէն իր զուարք ընկերները որոնք կը խաղան ընդարձակ պարտէզին մէջ :

Օրինակ . 2. Պարզ եւ հակիրճ .

Յովհաննէս եկաւ իր հօրը քով եւ անոր ըսաւ . « Հայրիկ , կը հաճի՞ս ներել ինծի :

Նոյնն՝ աւելի ճոխ եւ ազդու .

Յովհաննէս , որ զործած յանցանիհն վրայ զղչացած էր , արտասուալից այսով եկաւ իր հօրը քով , անոր վիզը փարեցաւ եւ ըսաւ յաղցր ձայնով մը . « Սիրելի՛ հայրիկ , կը հաճի՞ս ներել ինծի եւ գրկել զաւակդ որ կը զղչայ սրտան :

Ինչպէս կը տեսնուի այս խօսքին արժանիքն երկար ըլլալուն մէջ է . Այս երկրորդ բացառութեան մէջ կարծես աչքիդ առջեւ կենդանի կերպով կ'երեւի իրողութիւնը . կը տեսնես անձերն՝ իրենց շարժումներով ու ձեւերով , եւ կը լսես անոնց ձայնը .

**38. ՀՐՅԱՑՄՆԳ.** Սա պարզ խօսքերն ընդլայնեցեմ եւ մոխացուցեմ պատշաճ բառեր եւ երկրորդական գաղափարներ կցելով :

1. **Օննիկ** քննութեանց մէջ առաջին առաջին ելաւ : 2. **Հասկերը** կանգուն կը բռնեն իրենց գլուխը : 3. **Զեզմէ ո՞վ չը սիրեր** զրոսանք ընել : 4. **Զրոսանքը** առողջութիւն կը պարգեւէ : 5. **Չուրը** կը փորէ քարերն անդամ : 6. **Մելանը** կը շինուի գխտորով ու ծծմբատով : 7. **Վռամ** եկաւ մօրը վիզը պլուեցաւ .

Օրինակ. **Մեր սիրական դասընկերը՝ Օննիկ,** որ ամբողջ տարեցանին մէջ յարատեւութեամբ կ'աշխատեր, այս անգամ ամեավերջի քննութեանց մէջ յաջողակ պատասխաններ տալով՝ առաջին ելաւ եւ մրցանակի արժանացաւ :

**39. ՀՔՅԱՀ.** Սա խօսքերը պարզ եւ հակիրճ ձեւի վերածեցեմ երկրորդական գաղափարներն ու վերադիրները չնշելով :

1. **Արրահամ,** որ Աստուծոյ հաճելի մարդ մ'էր, հըրաման ստացաւ Աստուծմէ՝ իր միամօր ու սիրական որդին իսահակը ողջակէզ ընել փայտակոյտի վրայ :

2. **Հեգ մայրը** կողկողագին կու լար տեսնելով իր դեռահաս աղջկան մահը :

3. **Տեսէք** սա խեղճ ծերուկը, որ կ'ուզէ աշխատիլ որպէս զի անսուազ շմեռնին իր զաւակներն ու կինը : **Փողոցները** կը մուրայ, իր գողզոջ ձեռքերը կարկառած՝ մինչ դուք հանդիսու կը վայելք ձեր տաքուկ սևնեակին մէջ եւ բանի մը կարօս չք :

4. **Կաթը՝ որ կը պարունակէ բնապանիր եւ ուրիշ սըննդարար նիւթեր, շատ օդտակար խմելիք մ'է թէ՛ մանուկներուն եւ թէ՛ չափահասներուն համար որտնք վիափուկ կազմ ունին :**

5. Երբ գիշերը աշխարհիս վրայ տարածէ սեւ քօղը, ամէն մարդ պէտք կ'զգայ հանգիստ քուն վայելելու որսպէս զի կաղղուրէ ցորեկուան աշխատութենէն պարտասած մարմինը:

**Դաստիարակութեաւն** — Նախընթաց վարժութիւններէ զատ, կրեարյանձնարարել որ աշակերտը բերանացի եւ գրաւոր նկարագրէ ո՛ եւ է դէպր ուսն ականասն կրնայ ըլլալ. Նաեւ կը ցուցնէր ծանօթ էակ մը, առարեկայ մը, պատկեն մը՝ եւ նկարագրել կուտար, հարցումներու միջոցաւ աշակերտին հասկցնելով անծանօթ կամ մոռցած կէտերը.

Անաւասիկ օրինակ մը.

**Դաստիարակութեաւն** — Նկարագրեցէր սա Զին:

**Աշակերտը** — Այս մին բարձրահասակ, աշխէս եւ վառվուուն կենդանի մ'է. Անոր մարմինն ունի բօւն, զլուխ, երկար վիզ մը. չորս ոտք, առվակ ճակատին վրայ կայ մազի փունջ մը եւ վիզին շուրջը կախուած են բաշեր:

Ենթադրենք ԵՒ զգան այսափ միայն ըսաւ. Արդ՝ դաստիարակութեաւ հարցումներ կը ստեղծէ. — Ի՞նչպէս կ գրուիր, ի՞նչ անցուած կ բերանը, ի՞նչ դրուած կ կռամակին վրայ. Ո՞սիր ինչպէս կ, ի՞նչ ձայն կը համակ, ի՞նչ բամերու կը գործածուի, ի՞նչ կ'ուտք, ո՞ւր կ'ապրի է'զը իմէ կը կուլուի ի՞նչ կ մարտվիր եւ ոյն. եւ այլն:

**40. ՀՐԱՀԱՍՏԱԿԻ.** Նկարագրեցէր շուն մը, ծառ մը, աղրիւր մը.

**41. ՀՐԱՀԱՍՏԱԿԻ.** Երկերկու վերադիր կցեցկի:

1. Գիրք, զմելին, լեզու, դէմք, ջուր, գիշեր, կեանք, հստ, երկինք, գեղ, բժիշկ: 2. Ուտել, վազել, կարդալ, մեռնել, քնարնալ, խօսիլ, գործել, յաղթել, երգել:

**42. ՀՐԱՀԱՍՏԱԿԻ.** Սա պարզ խօսերն ընդլայնեցէ՛վ.

1. Գիշերն ալ գասերս կը սորմիմ: 2. Կիտրոնը բուլըրչի պառաւղ մ'է: 3. Հորիզոնին վրայ ծիածանը կը փայլի: 4. Դուկասիկ խեցք չէր կենար: 5. Զին զօրաւոր բնագդներ ունի: 6. Հեռուն դաշտին մէջ կ'երեւան...: 7. Պատերը ներկել տալու էք . . . :

## Գ Ո Շ Ո Խ Ա Ն

### ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

(Հետեւեալ հրահանգները, գրուելէ առաջ, պէսք է բերանացի շարադրուին դասարանի մէջ, Դասատուն նախ ինք կը կարդայ հատուածն, ամբողջացնելով պակաս մասները, ապա նոյնը կրկնել կուտայ յաջազաներուն, Առանց այս պայմանին, բաղացեալ արդիւքը ձեռք չի բերուիր!)

#### 1. Մեր տունը

Մեր տունը . . . — Ո՞ր քաղին, ո՞ր փողոցին մէջ է, ի՞նչպէս է, յանի՞ հարկ է, յանի՞ սենեակ ունի. ո՞ր սենեակին մէջ կը մաշեմ, կը կարդամ, կը ննջեմ եւլն. Պարտեզ ունի՞ յ, եւլն:)

#### 2. Մեր ընտանիքը

Մեր ընտանիքը . . . (յանի՞ հոգիկ կը բաղկանայ, ո՞րո՞նք են, ի՞նչ կ'ընէ հայրդ, իսկ մայրդ, մեծ եղբայրդ, դո՞ւն ի՞նչ կ'ընես:)

#### 3. Կատուիս նկարագիրը

1. Իմ կատուս . . . (գո՞յնը, այժե՞րը, ականչնե՞րը:)

2. Կատուս շատակեր է. երբ ես կը ճաշեմ, կուտայ (ո՞ւր)

կը պտտի:

3. Ոտքիս կը քսուըտի . . . (յնչո՞ւ:)

4. Այն ատեն . . . (ի՞նչ շարժում կ'ընէ, ի՞նչ դիրք ունի)

5. Կատուս մնկուտ է, (ո՞ւր) կենալ կը սիրէ, (այն ատեն ի՞նչ կեցուածք ունի, ի՞նչպէս կը դնէ իր քարերը):

6. Այդ միջոցին . . . (այժերը բա՞ց կը պահէ րկ զոց):

1. Ամբողջացուցէք նախապատութիւնները.— 1. Եւ կտթը . . . (երկու բայ) կրակին մէջ: 2. Լուսցարարը . . . (երկու բայ) եւ բաւկեցէները: 3. Փոքրիկ շշուկ մը լսելուն պէս: նապատակը . . . (բայ մը) սկանչն ու . . . (բայ մը): 4. Քահանան . . . (երկու բայ) եկեղեցին մէջ:

**4. ՀՐԱՍՑՈՒԹ.** Աշակերտներն հետեւեալ հարցումներուն պատասխանեն . յետոյ որոշեն զլաւուր եւ միջանկեալ նախադասուրիւնները:

1. Ե՞րբ զիւղ պիտի երթանք: — 2. Ինչո՞ւ համար արտօք կը հերկեն: — 3. Ի՞նչ կը կոչուի այն մարդը որ իրեն եղած բարիքը չի ճանչնար: — 4. Ո՞րն է այն լեռն ուր իջաւ նոյի տաստանը: — 5. Տեսա՞ծ էք այն գործիքն որով հրդեհ կը մարեն: — 6. Ո՞րն է այն քաղաքն ուր կը զըտնուի Քրիստոսի գերեզմանը: — 7. Ի՞նչ կ'ընես երբ օդը ցուրտ ըլլայ: — 8. Ի՞նչ է այն ճերմակ փոշին զոր կերակուրի վրայ կը ցանեն:

**Ծան.** Ինչպէս կը տեսնուի, աշակերտն անզգալապէս պարբերութիւններ կը շինէ. Պէտք է սակայն նուզ տանիք որ պատասխաններն ամբողջ բլան եւ զլաւուր եւ երկրորդական նախադասութիւններ պարւնակեն:

### 5. Հրահանգ

Գլխաւոր նախադասուրիւնը դրուած է. հարցումներուն պատասխանը գտնելով՝ ամբողջ խօսք կազմեցեք:

ԳԼԽԱՒՈՐ ՆԱԽԱԴԱՍՈՒՐԻՒՆ

Յիսուս խաչուեցաւ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ե՞րբ . . . . . :

Ո՞ւր . . . . . :

Որո՞ւ ձեռօֆ . . . . :

Ի՞նչո՞ւ . . . . . :

Գիտ. Ի հարկին երկրորդական նախադասութիւնը կրնայ դրուիլ զլաւուրէն առաջ:

**5. Ամբողջացուցիլ** նախադասուրիւնները. 1. Հայրս որսի երթալու համար հետք կը տանի . . . (երեխ խնդիր): 2. Զգոյշ եղիք . . . (երեխ խնդիր): 3. Թաքար շինելու համար . . . (հինգ խնդիր): կը գործածեն: 4. Դերձակուհին կը կարէ մեր . . . (երկու խնդիր): 5. Մենք կ'ուտենք . . . . . (հինգ խնդիր):

## 6. Մեր դպրոցը

**Մեր դպրոցը** . . . (բաղ, փողոց, դիրք, բաժանումներ՝ սրահ, դասարան, բակ, պարտեզ, ճաշարան : 2. **Արակին մէջ կան** . . . (ի՞նչ բաներ) : 3. **Դասարանին մէջ** . . . (ի՞նչ կ'ընկի) :

## 7. Դպրոցին մէջ

**Մեր դպրոցին մէջ կայ** . . . (ֆանի<sup>o</sup> աշակերտ, ֆանի<sup>o</sup> կարգ . դում ո՞ր կարգեն ես, ի՞նչ դաս կ'առնես, եւ օրը ֆանի<sup>o</sup> ժամ : Առաւօսուն ժամ ֆանի<sup>o</sup>ն դպրոց կ'երքաս, մինչեւ ֆանի<sup>o</sup>ն հոն կը մնաս, եւայլն :

## 8. Խաչ

1. **Դէորգ**, աշակերտ ազգային վարժարանի, խաչ մը ստացաւ Տնօրէնէն, (ինչո՞ւ) : Ի՞նչպէս խաչ է, ժապաւէնն ինչպէս է :

2. **Դպրոցէն ելլելով** փոխանակ (ի՞նչ ընելու), կը վագէ (ո՞ւր), վասն զի կը փափաքի վայրկեան մը առաջ (ի՞նչ ընել) :

## 9. Յիսուսի Ծննդիլը

1. **Յիսուս ծնաւ** . . . (որմէկ<sup>o</sup>, ո՞ւր, ո՞ր ֆաղափի մէջ, ո՞ր բազաւորին օրովլ) : 2. **Մոգերն** . . . (ի՞նչ տեսնելով երկինըլ,) եկան (ուսկի<sup>o</sup>ց, ի՞նչ ընելու համար) եւ իրենց հետ բերին . . . (ինչե՞ր) :

(Տե՛ս. էջ 41, Հրան . 5 ի Գիտելիքը) :

3. **Կէտեռուն տեղ պատճան բառը դրէք.** — Հօրս քոյքն իմ . . . է, քրոջս ամուսինն իմ . . . է: 2. **Տանձը կը բռւսնի . . . ին վրայ, գեղձը կը բռւսնի . . . ին վրայ, խաղողը . . . ին վրայ:** 3. **Մօրուքն ու մազերը կը կտրուին . . . ովչ է . . . ին մէջ կը պահեն իւզ, պանիք և ուրիշ ուստելիքներ:** 5. **Մեր . . . է այն երիբն ուր ծնած ենք:** 6. **Երբ կտթը մակրթէնք կը ըլս** . . .

## 10. Հրահանգ

Սա խօսերն ամբողջացուցիվ:

1. — Առաւատուն արթննալով (ի՞նչ կ'ընեմ):
2. — Երբ անօթի ըլլաս . . . (մօրդ ի՞նչ կ'ըսկա):
3. — Փռքրիկ մանուկը որորանին մէջ կուլար. մայրը անոր քով զնաց եւ . . . :
4. — Դպրոց գացող տղան . . . (ի՞նչ կ'ընէ):
5. — Պէտքրիս եւ Արշաւիր կը կոռուէին, անոնց հայրը (ի՞նչ ըրաւ, ի՞նչ ըսաւ):
6. — Օդը ցուրտ է, եթէ վերարկուդ հանես, . . . :
7. — Երեկոյին, երբ դպրոցէն արձակուիմ, . . . :
8. — Կէս օր է. ոչխարիները ծարաւցած են, հովիը զանոնք . . . :
9. — Զեռքերդ աղտատեր են, դնա՛ . . . (ո՞ւր, ի՞նչ ընելու համար):
10. — Սալորներ հաստացեր են, երթանք . . . :
11. — Երբ որդին մեռնի, մայրը . . . :
12. — Շապիկդ պատռեր է, ոլիտք է . . . :
13. — Եախ խորհէ եւ աղա . . . :

## 11. Եկեղեցին

Եկեղեցին չէնք մ'է (բաղը, փողոցը, ի՞նչ կայ մէջը), ո՞վ կ'երրայ հոն, ի՞նչ ընելու համար. Ի՞նչ կ'ընէ յահանան, դպիրները, ժամկո՞չը, եւլն . . .)

Ա. Եւստեսուն եեղ պատճի բառը դրէք. Յաջողութիւն մը զը չէիր յուսար, կը կոչուի . . . յաջողութիւն. 2. Դործ մը որ վտանգ կը ոպահնաց, . . . է, կ'ըսուի. 3. Զօրակար մը որ չի յաղթուիր, . . . է. 4. Մարդ մը որ չի գիշար . . . է. 5. Ան որ դդուշութիւն չըներ, . . . կ'ըսուի: 6. Եկեղեցի մը որ դմէկթ ունի, կը կոչուի . . . :

## 12. Դաշտն ու արտը

Դաշտն ընդարձակ տեղ մ'է, հոն կան (ի՞նչ բաներ)։  
Արտին մէջ կ'աշխատի մշակը, (ի՞նչ կ'ընկ, ուրիշ, ուրիշ,  
ի՞նչ գործիքներով)։

## 13. Փոքրիկ Աշոտին զլխարկը

1. Զարասիրտ Յակոր փոքրիկ Աշոտին զլխարկը վեր  
նետեց եւ զլխարկը մնաց . . . (ո՞ւր)։

2. Աշոտ մեծ վիշտ եւ անձկութիւն կը զգար . . . (ի՞նչո՞ւ)։  
Ինի չե՞ր կրնար զլխարկը ծառեն վար առնել. եւ ին-  
չո՞ւ. Երբ տուն երբար առանց զլխարկի, ի՞նչ պիտի ըսկին)։

3. Բայց Լեւոն որ . . . , տղայ մ'էր. ծառին վրայ մազը-  
ցեցաւ, . . . (ի՞նչպէս վեր կ'եղիկ)։ Վերջապէս զլխարկին  
հասաւ, Աշոտին նետեց զայն (ի՞նչ ըսկելով)։

4. Աշոտ . . . (ի՞նչ կ'ընկ, ի՞նչ կ'ըսկ Լեւոնին) եւ միտ-  
քը կը դնէ այլ եւս շխաղաւ . . . (ո՞րո՞ւ հետ)։

## 14. Մկրտութիւն

1. Նազարէթ քաղաքէն ելլելով՝ Յիսուս գնաց . . . .  
(ηկպի ո՞ր զետ)։—2. Հոն Զաքարիայի եւ եղիսարէթի որ-  
դին՝ Յովհաննէս Մկրտիչ . . . (ի՞նչ կ'ընկր)։ 3. Յօվհան-  
ննէս . . . (ո՞ւր) մկրտեց (զո՞վ, ի՞նչպէս)։ 4. Երբ Յիսուս  
ջրէն ելաւ (ի՞նչ պատահեցաւ, որո՞ւ ձայն լուրեցաւ, ի՞նչ  
կ'ըսկր)։

5. Ամբողջացուցէ՛ նախադասութիւնները . . . (շաղկապ մը)  
մոյը բացակայ է, փոքրիկ Մարիամ տունը կը գահէ. 2. . . . (շաղկապ  
մը) իմանամքննութեանց արդիւնքը, հեռաղրով կը ծանուցանեմ ձեզ.  
3. . . (շաղ.) կարդիդ մէջ առաջին ըլլաս, պէտք է որ շատ աշխատիս։  
4. Երանի՛ հեղերուն (շաղկ.) անսնը պիտի ժառանգեն երկնքի որբայ-  
ութիւնը։ 5. . . . (շաղկ.) ուզեք, կրնաք զիս փրկել. 6. . . . (շաղկ.)  
յօժարութեամբ չես գործեր, բռնի պիտի գործել տան։

### 15. Հրանանգ

Աշակերտները սա հարցումներուն պատասխանեն :

(Տե՛ս էջ 41. Հրահանգ 4. ի Մանօթութիւնը) :

1. Ի՞նչ կ'ընէ շերամը : — 2. Միծեռնակը ե՞րբ կը վերադառնայ մեր կողմերը : — 3. Ո՞րն է այն արհեստաւորն որ զիրք կը կազմէ : — 4. Ի՞նչ կը կոչուի այն մարդը որ իր հայրենիքէն հեռու կը դանուի : — 5. Ե՞րբ այդեկութ կ'ընեն : — 6. Ի՞նչ կ'ըսուի այն կենդանին որ կոնակին վրայ կուտկէն ունի . — 7. Ի՞նչ կ'ընես, երբ հիւանդ ըլլաս : — 8. Քանի՞ գահեկանի զնեցիր այն զիրքը զոր կը կարդաս : — 9. Շարթուան ո՞ր օրը սահմանուած է հանգստեան : — 10. Ի՞նչ կը պատահի ծովուն վրայ, երբ փոթորիկ ըլլայ : — 11. Ի՞նչ կը տեսնես երբ առաւօտուն արթննալով պատուհանը բանաս : — 12. Մարդիկ ե՞րբ բժիշկի կը զիմեն : — 13. Քահանան ի՞նչ կ'ընէ երբ մարդ մեռնի :

### 16. Մեր պարտէզը

Մեր պարտէզը . . . (ո՞րչափ տարածութիւն ունի, ի՞նչ կայ մէջը.— ծառեր, բանցարեղեղնեներ, ծաղկանոց : — ե՞րբ կ'ոռողկի ձեր պարտէզը) :

6. Ամբողջացուցէմ սա խօսիերը. Պօղոս ծաղիկ կը քաղէ . . . ո՞ւր, իմլո՞ւ) 2. Արմագիրը շաղափ կը պատրաստէ . . . (իմլո՞վ, իմլո՞ւ; 3. Արսորդն . . . (ի՞նչ առած ուսին վրայ) կ'անցնի գաշտերէն . . . (ո՞ւրն էնէ); 4. Կայծոռիկը . . . (ե՞րբ) կը փայլի . . . (ո՞ւր). 5. . . . (ե՞րբ) փարսները կը վառաւին . . . (ո՞ւր, իմլո՞ւ). 6. Մանզաղով կը Շնձէ . . . (ո՞վ, ի՞նչը, ո՞ւր, ե՞րբ. իմլո՞ւ);

### 17. Նուկայ

Շուկային մէջ կը տեսնեմ . . . (ի՞նչ եւ զո՞վ — ի՞նչ  
կ'ընեն, ի՞նչ արհեստաւորներ կան, ի՞նչ կը վաճառեն :

Կերպասը կը չափեն . . . (ինչո՞վ) : Միսը կը կըռեն (ին-  
չո՞վ) Հատով կը ծախեն . . . (ի՞նչ բաներ) : Այս ամէնը  
գնելու համար . . . (ի՞նչ պիտի է) :

### 18. Նուարդ սեղան կը պատրաստէ

1. Փոքրիկ Նուարդ սեղան կը պատրաստէ . խնամով  
կը փոք ծածկոցը բոլորակ սեղանին վրայ, այնպէս որ . . . :

2. Սեղանին մէջտեղը պարապ կը թողու . . . (ինչո՞ւ) .

3. Կը սկսի շարել պնակները, բայց զետեղելէ առաջ  
կը նայի թէ . . . :

4. Ամէն մէկ պնակի քով . . . (ինչի՞ր) կը դնէ :

5. Պնակներուն առջեւ կը շարէ գաւաթները, կան-  
խաւ . . . (ի՞նչ ընելով) :

6. Յետոյ կ'երթայ . . . (ի՞նչ) կը բերէ :

7. Այն ատեն կը կանչէ մայրն ու կըսէ . . . Մայրիկ,  
եկուր տե՛ս թէ . . . :

### 19. Հրահանգ

Սա խօսերն ամբողջացուցէ :

1. Գիտեմ որ . . . : 2. Կը խոստովանիմ թէ . . .  
բայց . . . : 3. Մեր դպրոցը որ . . . , երէկ բացուեցաւ :

7. Աէսերուն ևեղ պատօն բառը դրէք ! — 1. Գիրքերս շարե-  
ցի . . . ի՞ն մէջ : 2. Սեղանի պատօները . . . ի՞ն մէջ կը պահենք : 3. ձամ-  
բորդներն իրենց պիտոյքը . . . ի՞ն մէջ զետեղեցին : 4. Հայրս իր դժումէ  
կը դահէ . . . ի՞ն մէջ : 5. Գինին կը լէցնեն . . . ի՞ն մէջ : 6. Հայը կ'ե-  
փենք . . . ի՞ն մէջ : 7. Նորածին մանուկը կը մկրտուի . . . մէջ :

4. Օրէնքը կը պահանջէ որ . . . . . 5. Հայրս որ . . .  
բժշկուեցաւ, 6. Կ'երեւայ թէ . . . . . 7. Կրնայի քեզ նե-  
րել եթէ . . . . 8. Հա՞րկ է յիշեցնել թէ . . . . 9. Հաւատա՛  
որ . . . . 10. Աստուած Մովսէսի ձեռօք . . . (ի՞նչ ը-  
րաւ, ուսկի՞ց) : 11. Մարմինը կը մեռնի, բայց հոգին . . . .  
12. Մինչեւ տղան շիլայ . . . (մայրը ի՞նչ չ'ըներ), 13.  
Զանդակն հնչելուն պէս . . . .

## 20. Մարդուս մարմինը

Մարդուս մարմինը կը բաղկանայ երեք մասերէ, որք  
են . . . :

Հինգ զգայաբանքներն են . . . :

(ի՞նչ կ'ընենի աչյով, ձեռյով, եւն : Դրկ' հինգ մատե-  
րուն անունները):

## 21. Հացագործը

Հացագործը հաց կ'եփէ . . . (ինչո՞վ, ինչպէս, ո՞ւր  
կը քիչ, ո՞ւր կ'եփէ):

## 22. Ժամացոյցը

1. Աղջաւիր մօրմին ստացաւ ժամացոյց մը : Մայրը  
պատուիրած էր . . . .

8. Ամբողջացուցէ՛ նախադասուրիւններ. 1. Պարտիզզանը  
արեւէն կը պահպանէ իր ծաղիկները որպէս զի . . . . 2. Կղզաբներն իւզով  
կ'օծեն որպէս զի . . . . 3. Փոթորիկի ժամանակ ծառին տակ մի՛ ա-  
պատանիք, որպէս զի . . . . 4. Առաւոտուն սենեակիս պատուհանները  
կը բանամ որպէս զի . . . . 5. Գիտի վարձատրեմ դքեզ քանի որ . . . .  
6. Մարդիկ տուն կը չինեն, որպէս զի . . . .

2. Արշաւիր որ . . . (ի՞նչ թերութիւններ կը մղեն զի՞ն-  
քը ժամացոյցը բանալու), ժամացոյցը կը բանայ . . . (ե՞րբ)  
եւ մէջը կը տեսնէ (ի՞նչ):

3. Այն ատեն հաճոյք կը զգայ անոր դպչելու . . .  
(ի՞նչո՞վ): ժամացոյցը կը կենայ: (Արշաւիր ի՞նչպէս կը  
զիտնայ թէ կեցեր է):

4. Տղան շատ նեղացաւ այս բանիս համար, վասն զի  
. . . (երկու պատմառ գտի):

### 23. Հրահանգ

Գլխաւոր նախադասութիւնները դրուած են. աշակեր-  
տը պարբերութիւններ քող կազմէ պատշաճ շաղկապները  
դնելով եւ հարցումներուն պատասխանը գտնելով:

1. Ծնողքս զիս դպրոց զբկեցին (յանի՝ տարեկան էի,  
ինչո՞ւ դրկեցին):

2. Քրիստոս աշխարհ եկաւ (ի՞նչո՞ւ):

3. Գիւղացին ցորեն կը ցանէ (ի՞նչպէս, ի՞նչո՞ւ):

4. Քահանան պատարագ կ'ընէ: (ե՞րբ, ո՞ւր, սեղանն  
ի՞նչպէս է, դպիրներն ի՞նչ կ'ընեն, ժողովուրդն ի՞նչ կ'ընէ):

5. Եղբայրս դպրոց կ'երթայ (ե՞րբ, որո՞ւ հետ, հոն  
ի՞նչ կ'ընէ, ի՞նչ դասեր կ'առնէ):

**Ծան.** Դասառուն այս եղանակնիվ ուրիշ նիւթեր կ'առաջարկէ,  
միշտ ջանալով աշխակերտաց հետաքրքրութիւնն արթուն պահիլ: Նաև հոգ  
տանիլ որ միջանկեալ մասերը զվարուին հետ կցելու նամար պատշաճ  
բառերը գտննն:

- ❶. Յարմար բառը գտէ՞՞ . 1. Այն մարդը որ չի տեսներ . . . է:  
2. Այն որ չի լսեր . . . է: 3. Այն՝ որ չի խօսիր . . . է: 4. Այն՝ որուն  
մէկ ոտքը կոտրած է . . . : 5. Այն՝ որ հեռուն գտնուած բան մը չի  
տեսներ . . . : 6. Այն՝ որուն մէկ աչքը միայն կը տեսնէ . . . : 7. Այն՝  
որուն կռնակը դուրս ցցուած է . . . : 8. Այն՝ որու մարմարին մէկ կող-  
մը անզգայ եղած է և չի շարժիր՝ կը կոշուի . . . : 9. Այն՝ որ աջ ձեռք  
չունի . . . : 10. Այն՝ որուն մէկ աչքը ծուռ կը խոյի . . . : 11. Այն՝  
որուն գլուխը մազ չունի . . . : 12. Այն՝ որ կմկմալով կը խօսի . . . կամ  
. . . է:

## 24. Գրասեղանս

Գրասեղանս . . . (ո՞վ շինած է, ինչկա եւ ի՞նչպէս  
շինած է, ի՞նչ մասեր ունի այն: Ի՞նչ կընեմ անոր վրայ:  
Գրոց ունի՞, մէջը ի՞նչ կը դնեմ, եւայլն):

## 25. Մեր եզները

Մենք ունինք երկու եղ . . . (ի՞նչպէս են — զոյն,  
հասակ, եւայլն: Ի՞նչ մասեր ունի անոնց մարմինը: Ո՞ւ  
կը բնակին, ի՞նչ կուտեն: Ի՞նչ բանի կը զործածենի: Ի՞նչ  
օգուտ ունին մեզի):

## 26. Հրահանգ

Սա խօսերն ամրողացուցել:

1. Ինը չառւած՝ . . . : 2. Լայնին ճար կայ . . . :
3. Ի՞նչ ընեմ աշխարհի մեծութիւնը, քանի որ . . . : 4.  
Հաստ ու բարակ մէկ գին է, վայ . . . : 5. Մինչեւ  
հաստը բարակնայ, . . . : 6. Երբ տասն հոգիէ մէյմէկ  
ոսկի առնեմ . . . (ի՞նչ կ'ունենամ): 7. Մարդս մի-  
նակ հացով չապրիր, այլ . . . : 8. Մէկ կայ հազար  
կ'արժէ, հազար կայ . . . : 9. Ես դանձ կ'ըսեմ, դուն  
. . . : 10. Կերակուրը պատրաստ չէ, ուստի . . . :
11. Մօրուք չունիմ որ . . . : 12. Մկրտիչ բակն իջաւ  
որպէս զի . . . : 13. Մինչեւ որ չցանես . . . :

10. Դոյականիները գտէն. 1 . . . ին մէջ հիւանդներ կը դար-  
մանուին: 2. . . . ի մէջ աղաք կը կ'թուին: 3. . . . շէնք մ'է ու  
ներկայացումներ կը կառարուին: 4. Կ'րակուրը կը ծամենք . . . ներով  
և կը մարսնք . . . ով; 5. . . . ի մէջ կ'ալան ալիւրը . . . ի մէջ կը թը-  
րին, և . . . ի մէջ եվելով հաց կը պատաստեն: 6. Անօնք որ բըիստո-  
նէութեան համար մեռան, . . . կա լ. . . կը կոչուին: 7. . . . և . . .  
առարկեալները հայ աղցին մէջ ներմանծեն, ին բըիստոնէութիւնը: 8. . . .  
յեւներէն վար հսուելով՝ կը կազմէ շատակ և գետը յետոյ կ'երթայ . . .  
ին մէջ կը թափի:

## 27. Աւագ շաբաթ

1. Աւագ շաբաթ երեկոյ, Օննիկ եկեղեցին տուն ե-  
կաւ հօրը հետ :
2. Ընթրիքը պատրաստ էր, Օննիկ տեսաւ սեղանին  
վրայ շարուած . . . (ինչէ՞ր) :
3. Մեծ ախորժակ ունէր ուտելու, վասն զի . . . :
4. Սեղան նստան ամէնքը, միայն Օննիկ ոտքի վրայ  
կեցած . . . (ի՞նչ ըստ), յետոյ նստաւ հօրը քով եւ ընթրեց :
5. Ընթրիքէն վերջը, հրաման առաւ ու գնաց պառկե-  
ցաւ . . . (ո՞ւր) :
6. Սրտին մէջ ուրախութիւն մը կը զգար . . . (ի՞նչ  
մտածելով) :

## 28. Հրահնանգ

Սա խօսքերն ամբողջացուցիք:

1. Լաւ է մօտիկ դրացին քան . . . : 2. Գիսակ  
դասը չէ պատրաստած, ասոր համար . . . : 3. Շոգե-  
նաւը պատրաստ է, ուրեմն . . . : 4. Թէ շան հետ ըն-  
կերանաս, . . . : 5. Ես զեռ հինգ տարեկան էի երբ . . . :
6. Տղադ դպրոց զրկէ որ . . . : 7. Պատին վրայ կը  
քալէի, յանկարծ . . . : 8. Մազերդ շատ երկնցեր են,  
զնա' . . . : 9. Բարեկամը գլխուն կը նայի, իսկ թըշ-  
նամին . . . : 10. Խելացիին հետ քար կրէ, անխելքին  
հետ . . . : 11. Դրացիիդ. կով մը ուզէ որ . . . : 12.  
Ուրախ եմ որ . . . : 13. Հրանտ կազամարին դպաւ եւ . . .

- 11. Դրէի բայերը**
1. Ուրիշի իրաւունքը բռնի ձեռք անցունելն  
է . . . : 2. Խատ կերյանելու հայար ոչի արներն արօտավայր տանելը կը  
կոչուի . . . : 3. Բան մը երկու անգամ զրուցելն է . . . : 4. Վայրի կեն-  
դանի մը կամ թռչուն մը տան մէջ ազելու վարժեցնելն է . . . : 5. Իր  
շահածէն ստակ առելնելն . . . : 6. Կաթէն մածուն շինելու զործո-  
ղութիւնը կը կոչուի . . . : 7. Հաւկիթը եփելու համար եռացած ջուրի  
մէջ դնելն է . . . : 8. Բացակայ անձի մը վրայ զէշ խօսիլն է . . . :

## 29. Պարզեւաբաշխութիւնը

Հետեւեալ հատուածն ընթերցանուրիւն ընեղէ ես բառերն ու իմասները մեկնեցին եւ ստորեւ դրուած հարցումներուն քերանացին եւ գրաւոր պատասխանեցին : (Այսպիս նաև ուրիշ հատուածներ) :

Ա. . . վարժարանի պարզեւաբաշխութեան նախորդ օրն էր . մեծ ոգեւորութիւն կը տիրէր աշակերտներուն մէջ, եւ ամենէն յաջողակներն, անոնք որ միշտ ուշադիր եղած էին դասերուն, կը խօսակցէին հետեւեալ օրուան յօյսերուն վրայ : « Ի՞նչ ուրախութիւն պիտի զգան ծնողքս, եթէ շատ պարզեւներ ստանամ, կ'ըսէր Հրաշեայ : — Հապա իմ ծնո՛ղքս, կ'ըսէ Դեւոնդ . տարին ի րուն տքնեցայ որպէս զի կարենամ այս ուրախութիւնը վայելել տալ անոնց : — Բէ՛հ, ըսաւ Հրանտ, որ դատարկապորտ տղայ մ'էր եւ միայն խաղի վրայ կը մտածէր, այդքան իրարանցումի հարկ չի կայ . քանի մը զիրքի եւ պսակի համար այնչափ յողնիլ տքնիլ յիմարութիւն է : Ես՝ կրցածիս չափ քիչ կ'աշխատիմ, հանգիստ կը նայիմ, մնացածը հոգս չէ : »

Յաջորդ օրը հանդիսաւոր վայրկեանը կուգայ, յաղթականներուն անունը կը հռչակուի : Հրաշեայ եւ Դեւոնդ շատ մը պարզեւներ կ'առնեն . օրուան դիւցազնը անո՛նք են, ամէն մարդ կը շրջապատէ եւ կը շնորհաւորէ զիրենք : Հրանտ, տեսնելով անոնց այսքան բաղդաւորութիւնը, սրտին մէջ անձկութիւն մը կը զգայ եւ աչքերն արցունքով կը լեցուին : Այժմ ինքն ալ կը ցանկայ շահելու արժանի ըլլալ մի քանին այն պսակներէն որոնց կարեւորութիւն չէր

տար երէկ : Կը զղջայ տարւոյն մէջ ըրած անհոգութեանն համար, եւ մօրը կը խոստանայ եռանդով աշխատիլ ապա - գային, որպէս զի օր մը իր մայրն ալ առիթ ունենայ պար - ծելու զաւկին յաջողութեանց վրայ :

Աշխատութիւնը հաճոյք կը պատճառէ եւ ոչ թէ զը - ւարճութիւնը :

### 30. Հարցումներ

1. Պարզեւաբաշխութեան առջի օրն ի՞նչ կ'անցնէր
- Ա. դպրոցին մէջ :
2. Յաջողակ աշակերտներն ի՞նչ կ'ըսէին իրարու :
3. Անհոգ աշակերտն ինչ կ'ըսէր :
4. Պարզեւաբաշխութեան օրն ի՞նչ պատահեցաւ եւ որո՞նք յաղթական հոչակուեցան :
5. Հրանտ ի՞նչպէս էր եւ ի՞նչ զգաց : Ի՞նչ բանի կը ցանկար, ի՞նչ խոստացաւ մօրը :
6. Ի՞նչ կրնաք հետեւցնել այս մանրավիշպէն :

### 31. Հրանգ

Վերոյիշեալ հատուածն համառօտեցիք :

12. Գոյականները զտէք . 1. Ետա մը տուներ միանալով կը կազմեն . . . մը : 2. Ետա մը դիւղեր միանալով կը կազմեն . . . մը :
3. Ետա մը աւաններ միանալով կը կազմեն . . . : 4. Ետա մը քաղաք - ներ միանալով կը կազմեն . . . մը : 5. Կառավարութիւնն որ երկի մը կ'իշիէ, կը կոչուի . . . : 6. Պետութեան ոյն քաղաքն ուր կը բնակի թագաւորն, կը կոչուի . . . : 7. Քաղաքէն քիչ մը հեռու գտնուող ըլ - նակարանները կը կազմեն . . . մը :

**Ա. Ծ Ֆ Հ Ա Ն  
Շ Ա Ր Ա Դ Ր ՈՒ Թ Ե Ա Ն Ն Ի Ւ Թ Ե Ր**

1. Բարի տղան առաւօտուն արթննալուն պէս (ի՞նչ կընէ): 2. Ի՞նչպէս կ'աղօրէ . . . 3. Ի՞նչ կ'ըսէ . . . (զըրեցէք այդ աղօրից):

2. Ազահութիւն

1. Ազարակի մէջ խնձորենի մը: 2. Ազարակապանն ամէն տարի ընծայ կը դրկէ առ ազարակատէրն: 3. Բայց սա դժգոհ է (ինչո՞ւ) և իր այզին փոխադրել կուտայ ծառը որ կը չորնայ . . . (ինչո՞ւ): 4. Զղջում ազարակատիրոջ (խօսեցուցէք զինքը): 5. Բարոյական:

3. Գիւղացին եւ ակնոցը

1. Ծերերն ակնոց կը գործածեն կարդալու համար: Գիւղացի մը ուզելով ակնոց մը գնել (ինչո՞ւ) . . . կ'երթոյ. . . (ո՞ւր): 2. Ակնոցավաճառը շատ մը ակնոցներ կը ցուցնէ: Գիւղացին չի հաւնիր: 3. Ակնոցավաճառը սրտնեղած՝ կ'ըսէ. « Բարեկամ, դուցէ կարդալ չէք զիտեր»: 5. « Եթէ կարդալ զիտնայի . . . » :

4. Վահրամի առաջին նամակը  
իր հօգեղբօր աղջիկին

1. Տեղ, թուական եւ վերնագիր: 2. Վահրամ կ'ըսէթէ իր առաջին նամակն է այս. հիմա նամակ գրելու հա-

**Ա. Ճետեւեալներուն կցեցէր բառ մը, որ նոյն էակաց եւ առարկայից արտօնին մասը կամ պահարանք նօանակէ.**

1. Բնկցոցին — , 2. Զուկին — , 3. Կրիոյին — , 4. Հացին եւ նառիչին — . 5. Խշուն — . 6. Ասին — . 7. Անկողիին և սեղանին — . 8. Դրբին — . 9. Դաշտին և թուրին — . 10. Բարձին եւ վերժակին — . 11. Ակնացին, ծխախոտին — . 12. Օձին — . 13. Նամակին — . 14. Զիուն — . 15. Երեսին — . 16. Գլխուն — . 17. Մեռելին — :

մար պէտք եղածներն ունի . . . : 3. Կը յիշէ այն պատուէրները զորս երէկ տուաւ դասատուն նամակագրութեան մասին : 4. Վահրամ կը մտածէ թէ նամակ մը ի՞նչպէս վերջացնելու է : Իր հօրեղբօր աղջկան յարմար ձեւը կը գտնէ վերջապէս : Ստորագրութիւն : 5. Հասցէ :

### 5. Առիւծն ու մուկը

1. Մուկերը կը զրօնուն . անոնցմէ մին առիւծին թաթերուն մէջտեղ կը մնայ : 2. Առիւծը կրնար . . . բայց վեհանձնաբար թողուց զայն : 3. Ուրիշ օր մը առիւծը ցանցի մէջ կը բռնուի . — տանջանք եւ մոնշիւններ : 4. Մկնիկն օգնութեան կը հասնի եւ կ'ազատէ . . . (ի՞նչպէս) : 6. Բարոյական :

### 6. Մահ Աբէլի

1. Աղամ երկու որդի ունէր . . . : Աբէլ՝ հովիւ եւ կայէն՝ երկրագործ : 2. Աբէլի զոհերն Աստուծոյ հաճելի էին : 3. Կայէն կը նախանձի եւ կը սպաննէ եղբայրը : 4. Անէծք Աստուծոյ : 6. Ի՞նչ եղաւ կայէնի վախճանը :

### 7. Կուժը

1. Թագաւոր մը բազմաթիւ հետեւորդներով ոսկերչի մը խանութ կ'երթայ գոհարեղիններ գնելու : Դուրս ելելու վրայ էր, երբ վաճառականը գաղտ կ'իմացնէ անոր թէ հետեւորդներէն մին մատանի մը գողցած է (իսուեցուցէ վաճառականը) 2. Թագաւորը նորէն խանութ կը մտնէ եւ

15. Սա խօսմերն ամրագացուցէք : 1. Աշխատէ՛ և ինայէ՛ երիտասարդութեանդ ատեն, որպէս զի . . . 2. Անձանօթ բայ մը բերանը տանելու չես, գուցէ . . . 3. Դուն ուրիշներուն հաճելի եղիր որպէս զի . . . 4. Դժբաղդները մի՛ ծաղքեր, գուցէ օր մը . . . 5. Սա ճերմակեղինները տար փուէ և մը յոզիեր, մինչեւ որ . . . 6. Մըցանակ չկրցայ առնել, թէպէտեւ . . . 7. Մըցանակ չտռաւ, անոր համար . . .

կը հրամայէ աւազով լի կուժ մը բերել (խօսեցուցկէ բագաւորը)։ 3. Յետոյ իր հետեւորդները կը հրաւիրէ դալ կարգաւ միսել իրենց ձեռքն աւազին մէջ։ (Ըսկ' ինչո՞ւ այսպէս կ'ընէ)։ 4. Մատանին կը դտնուի։ 5. Բարոյական ։

### 8. Տօնի առթիւ ընորհաւորութիւն առ մեծ հայրն

1. Տեղ, թուական եւ վերնագիր։ 2. Երեք տարի չկայ որ դպրոց կ'երթամ . . . . 3. Գիրս քիչ մը խոշոր է, բայց կամաց կամաց պիտի վարժուիմ . . . . եւ դալ տարի . . . . 4. Շնորհաւորութիւն եւ բարեմաղթութիւն . . . . 5. Վերջաւորութեան ձեւ, ստորագրութիւն։ 6. Հասցէ ։

### 9. Անմեղ ստախօսութիւն

1. Կոյր ծերունի մը եւ իր թոռնիկը կը մուրան (նկարագրեցէ իրենց արգահատելի վիճակը)։ 2. Օր մը իրենց աղքատիկ ճաշն ընելու համար կը նստին տեղ մը (խօսեցուցէ կոյրը)։ Պատառ մը հաց միայն կար։ Մանուկը զայն հաւին կուտայ (ի՞նչ կը խօսակցին)։ 3. Խորհրդածութիւն մը ըրէք մանկան այս բարեգործութեան վրայ։

### 10. Զութակն ու նպոտը

1. Զութակահար մը նուագահանդէսի մը գացած է։ — Մափահարութիւն՝ իր ճարտար նուագածութեան համար։

**16.** Դոյականները զակ. (պատախաններն ամբողջ պարեցութիւն պէտք է ըլլան)։ 1. Ի՞նչ կը կոչուի այն մարդը որ երկիր մը կը կառավարէ։ 2. Այն որ զէնք կը կրէ, 3. Այն որ բանակի մը կը հրամայէ, 4. Այն որ զորք կը վարէ, 5. Այն որ ժողով մը կը վարէ, 6. Այն որ պետութեան մը խորհուրդներուն կը մասնակցի։ 7. Այն որ թագաւորէն վերջը պետութեան դյխաւոր պաշտօնն ունի։ 8. Այն որ քաղաքի մը գործերը կը վարէ։ 9. Այն որ դպրոց կամ հանրապէն չէնք մը կը վարէ։ 10. Այն որ պետութեան մը քով ու րիշ պետութեան մը ներկայացուցիչն է։ 11. Այն որ ուրիշի մը գործերը կը կատարէ։ 12. Այն որ ուրիշի մը զրկուած է գործի վրայ բանակցելու համար։

2. Զութակն ու ճպոտը կը վիճարանին իրենց փոխադարձ արժանիքին վրայ։ 4. Ճպոտ ու ջութակ իրենց տեղը կը դրուին եւ ա'լ ճայներնին չի լսուիր։ 5. Բարոյական։

### 11. Երեք մեծ բժիշկներ

1. Տաղանդաւոր բժիշկ մը մեռնելու վրայ է։ Ուրիշ երեք բժիշկներ զինքը կը խնամեն (նկարագրեցիք այս տեսարանը)։ 2. Մահամերձը կ'ըսէ թէ իրմէ վերջ երեք մեծ բժիշկ կը թողու (խօսեցուցիք զինքը)։ 3. Դարմանող բժիշկները կը թախանձեն որ ըսէ անոնց անունները (ինչո՞ւ)։ 8. Մահամերձն երեք անուն կուտայ (որո՞նք են)։

### 12. Նամակ առ ուսուցիչն

1. Տեղ թուական եւ վերնագիր։ 2. Աշակերտ մը թոյլտուութիւն կը խնդրէ ուսուցչին, յաջորդ երկուշարթի դպրոցին բացակայ գտնուելու (ցցուցիք պատճառ մը)։ 3. Իր փաստերը կը պարզէ (փաստեր գտի)։ 4. Կը խոստանայ կորսուած ժամանակը շահիլ (ի՞նչպէս)։ 5. Վերջաւորութիւն եւ ստորագրութիւն։ 6. Հասցէ։

### 13. Զրիեղեղ

1. Մարդիկ առաքինութենէ կը հեռանային։ 2. Ասուած որոշեց զանոնք ննջել։ 3. Նոյ միայն կը մնար Աստու-

17. Խօսին ազդու ընօղ բառը դրէք զիծերու տեղ։ **ՍԻՐԱ-ՄԾՈՒՐԻ.** Սիրամարդք —թռչուն մ'է. իր տեսքը, կազմուածքին համեմատութիւնը, — ու — բալուածքը կը զմոյլեցնեն զմարդ. ինքն ալ, կարծես կը սքանչանայ իր գեղեցկութեան վրայ։ Սիրամարդին — փետուրներն, որ — ծաղիկներէն գերազանց փայլ մը ունին, ամէն տարի գոյներնին կը նետեն եւ կը թափին։ ձայն մը ունի և — կը թռչի։ Թունալու համար ծառի վրայ կը թառի, կամ տանիքի վրայ կը կծկաի։ Հաւնոցները շատ անգամ տակն ու վրայ կ'ընէ և պարտէղներն անապատ կըդարձնեն։ Էդը չունի արուին — տեսքը, մանաւանդ — եւ — տառնը։

ծոյ հաւատարիմ (ի՞նչ կ'ընկր) : 4. Աստուած անոր յայտնեց իր միտքն եւ պատուիրեց որ . . . : 5. Պատուհասը կը սկսի . երկինքէն հեղեղներ . . . : (ի՞նչ կ'ըլլան մարդիկ եւ կենդանիի) : 6. Զուրերը կը սկսին քաշուիլ . նոյ կ'արձակէ ազուաւ մը . . . յետոյ աղաւնի մը . . . : 7. Նոյ կ'եղէ տապանէն եւ . . . (ի՞նչ կ'ընկ) : 8. Ծիածան :

#### 14. ՄՏԻ արբնութիւն

1. Սենեակին մէջ, բաց պատուհանին մօտ, Մարիամ կ'աշխատի : Առջեւը կատուն նստած՝ կը լիզէ իր ձագը : 2. Յանկարծ ճնճղուկ մը ներս կը մտնէ (նկարագրեցել իր ահնու դողը) : Կատուն կը ցատքէ ճնճղուկին վրայ : 3. Մարիամ իսկոյն կատուին ձագը կը բռնէ եւ այնպէս կը ձեւացնէ թէ պատուհանէն վար նետել կ'ուզէ : Այն ատեն կատուն թող կուտայ ճնճղկիկը : 4. Մարիամ կը բռնէ զայն եւ կը թողու որ աղատ թռչի :

#### 15. Կրկնակ խրատ

1. Դեռահասակ սպասաւոր մը, Պետրոս . շատ անդամ իր տիրոջ կողմէ պտուղ կամ երէ կը բերէր հարուստ բայց կծծի պարոնի մը : 2. Օր մը դարձեալ, Պետրոս նապաստակ մը ընծայ կը բերէ, անքաղաքավավար կերպով : 3. Պարոնը կը բացատրէ թէ ի՞նչպէս վարուելու էր : 4. Պետրոս, թիկնաթուուին վրայ բազմած, ա'յնպէս կը ձեւացնէ թէ պարզեւ կու տայ անոր : (Այս ամենը խօսակցութեան ձեռվ նկարագրեցի) :

#### 16. Կաղանդի առքիւ նամակ առ կնքահայրն

1. Տեղ, թուական եւ վերնադիր : 2. Այսպիսի հանդիսաւոր օր մը ձեր կնքահօր շնորհաւորական նամակ գը-

18. Գուեմ սա մասնիկներով վերջացող բառեր:

1. Եզ, 2. ուս, 3. ոս, 4. կոս, 5. ենի, 6. ի :

րել պարտք կը համարիք եւ Նամակագրութեան գրքէն այնպիսի նամակ մը օրինակելով դրկել փորձուեցաք . . . : 3. Սակայն նախամեծար կը սեպէք որ գաղափարները ձեզ-մէ բղխին : Նոր տարւոյ առթիւ շնորհաւորութիւններ : 4. Ի՞նչ գրելու էք ձեր ծնողաց կողմէ : 5. Վերջաւորութիւն եւ ստորագրութիւն : 6. Հասցէ :

### 17. Սկիւռն ու ընձառիւծը

1. Սկիւռ մը ծառին վրայէն կ'իյնայ ընձառիւծի մը թաթերուն մէջտեղ : Ընձառիւծը կ'ըսէ անոր . Կը շնորհեմ կեանքդ եթէ ըսես թէ ինչո՞ւ այդքան զուարթ ես : » 2. Սկիւռը կը խոստանայ պատասխանել, եթէ ընձառիւծը թոյլ տայ որ ծառին վրայ ելլէ (խօսեցուցեք զիրենի) 3. « Զուարթ եմ, վասն զի խիղճս հանդարտ է : (ընդլայնեցեք այս խօսքերը) : Ընդհակառակն ընձառիւծը տխուր է վասն զի . . . : 4. Բարոյական . . . :

### 18. Աջ ու ձախ ձեռքերը

1. Աջ ձեռքն հպարտութեամբ կը թուէ ծառայութիւնները զորս կը մատուցանէ մարդուն, եւ կը մեղադրէ ձախ ձեռքին անգործութիւնը . 2. Զախն ինքզինք պաշտպանելով կ'ըսէ թէ մարդիկ քիչ կրթութիւն կուտան իրեն եւ թէ, այսու հանդերձ, ի՞նքն ալ կրցածին չափ օգուտներ կ'ընծայէ . . . 3. կ'եզրակացնէ՝ կոշում ընելով միաբանութեան ոգւոյն .

### 19. Բարելոնի աշարակը

1. Նոյի երեք որդիներն : Անոնց սերունդները կը բազմանան եւ կը ցրուին : 2. Իրարմէ բաժնուելէ առաջ, կ'ուզեն աշտարակ մը շինել որուն ծայրը . . . : 3. Սկսան հսկայ ձեռնարկն . . . : 4. Աստուծոյ պատիժը, լեզուներու խառնակութիւնը :

19. Ածականները վերացեալ անուան փոխեցէն . ձևարիտ բարի, չար, տգեղ, դեղեցիկ, ազնիւ, թարմ, պարզ, պղիտակ, ծաղրածու, տաք, համակիր, անսւշ, չետաքրքիր, անգութ, թթու, թանձր, զուարթ, գործունեայ:

## 20. Աղջիկ մը՝ իր եղբօցը (նամակ)

1. Տեղ, թուական եւ վերնագիր : 2. Զմեռը կը մօտենայ եւ Զարուհի կը ցաւի եղբօրը վրայ որ դպրոցին մէջ կը մսի դուցէ : 3. Կը ծանուցանէ թէ չորս զոյգ բրդէ գուլպայ կը զրկէ : 4. Կը խնդրէ եղբօրմէն յիշելքոյրն, երբ գուլպայներն հազնի . 5. Կը յանձնարարէ որ երբ մաշին, զանոնք իրեն վերադարձնէ ծակերը լեցնելու համար : 6. Գորովալից վերջաւորութիւն եւ ստորագրութիւն : 7. Հասցէ :

## 21. Գանձանակը

1. Փոքրիկ Գէորգ բարի եւ աշխատասէր էր : Հայրն ամէն շարաթ քառասուն միարա կուտար անոր : Գէորգ խնայասէր էր . . . : 2. Տարւոյն վերջը կը բանայ իր գանձանակն, յուսալով անոր մէջ գտնել . . . : 3. Զարմանալի բան, մէջը հարիւր դահեկան կար . . . : Ծնողքն, առանց բան մը ըսելու, խնայած ստակին վրայ . . . դահեկան աւելցուցեր էին . . . : Գէորգ նոյն գումարով . . . :

## 22. Սանդուղը

1. Սանդուղի մը վերի աստիճանները արհամարհանքով կը խօսին ստորին աստիճաններուն հետ (խօսեցուցէ): 2. Եելացի մէկը վերի վար կը դարձնէ սանդուղը . . . : Հետեւանք . . . : 3. Մարդկային կեանքի մէջ ալ նոյնը կը պատահի շատ անդամ. երջանիկ եւ դժբաղդ անձեր — հարուստ եւ աղքատ . . . : 4. Բարոյական :

**20 Սա խօսմերն ամբողջացուր եւկրողական նախադասութիւններով:** 1. Զուրը որ . . . ժայռը կը փոքէ : 2. Այն որ . . . հրաշալի բաներ կը գործէ : 3. Մի՛ մուերմանար այն անձին հետ զոր . . . 4. Ուսմանք և գիտութիւն այնպիսի հարստութիւններ են զորս . . . : 5. Մեր ճշմարիտ բարեկամներն անոնք են որ . . . : 6. Նու որ չի գիտեր հրաժայել . . . : 7. Աստղերն որ . . . մեզ կը պատմեն Աստուծոյ փառքը :

### 23. Երկու մօւրացկաններ

1. Գարուն է . . . (ըսկե թէ ի՞նչ կը պատահի գարումը)։ Ճամբու մը եզրը կոյր ծերունի մը կը մուրայ։ 2. Ուրիշ մուրացկան մը, որ կոյր չէ, անոր մօտէն կ'անցնի։ Ինք կարող է բնութեան գեղեցկութիւնը տեսնել եւ վայելել։ 3. Գթալով կոյրին որ . . . , կը հանէ անոր կու տայ տասը փարան զոր քիչ մը առաջ իրեն տուեր էին։

### 24. Ներսէս առ Խորէն (նամակ)

1. Տեղ, թուական եւ վերնագիր։ 2. Ներսէս իր զբմելինը կորսնցուցեր է։ 3. Լաւ զմելիններ քաղաքը կը գտնուին։ 4. Կը խնդրէ Խորէնէն հատ մը զնել։ Ուզած զմելինը կը նկարագրէ։ 5. Խորէն նամակաբերին հետ պիտի զրկէ զմելինը։ 6. Շնորհակալութիւն եւ բարեկամական զգացումներ։ 7. Հասցէ։

### 25. Գէց օր մը

1. Դպրոց երթալու վայրիեանին, Յովհաննէս, որ ծոյլ տղայ մ'է, կ'ըսէ թէ հիւանդ է . . .։ Մայրը կը թոյլատրէ դպրոց չերթալ եւ պառկիլ։ 2. Նախաճաշի ժամուն Յովհաննէս շատ կը փափաքի անկողնէն ելլել (ինչո՞ւ)։ բայց մայրը խոհեմութիւն սեպեց թոյլ չտալ։ 3. Ժամը տասն է։ Յովհաննէս ձանձրացած, տաղտկացած է (ինչո՞ւ)։ 4. Մայրը դեղ կը բերէ։ Յովհաննէս կը խոստովանի թէ սուտ է։ Դուք ալ Յովհաննէսին պէս ընել կ'ուզէ՞ք։

### 26. Աքրանամին զանը

1. Աստուած կ'ուզէ փորձել Աքրանամի հնազանդութիւնը եւ կը պատուիրէ. . . (ի՞նչ)։ 5. Հին դարերուն զոհե-

---

21. Պայտականները զտէք .1. Ք. իստոնեանները կ'ազօթեն . . . մէջ. բողոքականները . . . մէջ, հրեանները . . . մէջ։ 2. Հին զ արերու էրապաշտները կ'ազօթէին . . . մէջ։ 3. Բժիշկ մը որ ակռայ կը բուժէ, կը կոչուի . . . 4. Մարդ. մը որ վերք կը բուժէ, կը կոչուի . . . 5. Մարդ. մը որ ներկով ու վրձնով նկար կը շնէ կտակի վրայ, կը կոչուի . . . 6. Իսկ ոյն որ լւսոյ աղդեցութեամբ եւ մեքենայի մը միջոցով պատկեր կը հանէ, կը կոչուի . . .

րը : 3. Արրահամառաւ խսահակն եւ ողջակէղին համար փայտ : Լեռնէն վեր կ'ելլեն (խօսեցուցե՞ զիրենի) : 4. Փայտակոյտ : Հրեշտակին ձայնը : Մացառէն կախուած խոյը :

### 27. Նիմացած տղան

1. Խոսրով հրաման կը խնդրէ մօրմէն՝ երթալ Աւազնց տունը Գրիգորին հետ խաղալու (խօսակցութիւն) : Մայրը չի հաւանիր, վասն զի Գրիգոր շփացած տղայ մ'է : Խոսրով չգիտեր թէ ի՞նչ ըսելէ «շփացած» , սակայն կը հընազանդի : 2. Երեկոյին, պարտէզը, Խոսրով կը տեսնէ խաղաղի երկու ողկոյց որոնց մին սկսած էր փսխիլ (նկարագրեցէի) : 3. Խոսրով մօրը կ'առաջարկէ փրցնել փսխող ողկոյզը : Պատճառը կ'ըսէ : 4. Մայրը, առիթէն օգտուելով կը բացատրէ թէ ի՞նչ է շփացած տղան : Բաղդատութիւն տըզ եւ ողկոյզներու :

28. Կաղանդի առքիւ որդի մը կը գրէ իր ծնողին

1. Տեղ, թուական եւ վերնագիր : 2. Կը փափաքէի ձեզ մօտ ըլլալ այնպիսի օր մը . . . (ինչո՞ւ, ի՞նչ խուստումներ պիտի ընկիֆ . . .) : 3. Ինչ օր անձամբ չեմ կրնար, կը փութամ զրով . . . : 4. Շնորհաւորութիւն եւ բարեմաղթութիւն : 5. Վերջաւորութիւն եւ ստորագրութիւն : 6. Հասցէ :

### 29. Կարգապահութիւն

1. Սօֆի օր կարգապահ աղջիկ մ'է, առանց դժուարութեան կրնայ գտնել իր պիտոյքները դալրոց երթալու միջոցին . . . իր սենեկին մէջ կարգ կանոն կը տիրէ . . . 2. Արմենակ օր կարգապահ չէ, զիրքերն ու զլսարկը վինտուելով (նկարագրեցէ) ժամանակ կը կորսնցնէ, ուշ կը մնայ դըպրոցէն : 3. Եզրակացութիւն :

### 30. Յափրացած տղան

1. Սեղանի վրայ են . Աւետիս կերակուրներն իր ճաշակին յարմար չի գտներ (Ակարագրեցի) : 2. Հօրեղբայրը՝ Գասպար՝ անոր այս թերութիւնն ուղղելու համար ութ օրի չափ գիւղ կը տանի զայն : 3. Աւետիս չուզեր ուտելո՛ մսեղէն կերակուրները եւ ո՛չ բանջարեղէնները . հօրեղբայրը անոր կամքին կը թողու . . . (խօսակցութիւն) : 4. Աւետիս անուշեղէն կ'ուզէ, հօրեղբայրը կը մերժէ եւ միայն պատառ մը հաց կուտայ : 5. Յաջորդ օրն Աւետիս ամէն բանի համիլ կը սկսի :

### 31. Խաւած ձուկերը

1. Զարեհ կարմիր ձուկեր ունի զորոնք կը խնամէ : 2. Զմեռ առաւօտ մը, որպէս զի ձուկերը չմսին, բզուկին մէջ տաք ջուր կը լեցնէ : 3. Զուկերը կը մեռնին (Ակարագրեցի) : 4. Յակոր միտքը կը դնէ ուրիշ անգամ խորհուրդ հարցնել իր մեծերում :

### 32. Նամակ առ ընկերունին

1. Տեղ, թուական եւ վերնագիր : 2. Նուարդ գիրք մը կը խնդրէ Արաքսիէն՝ կարդալու համար : 3. Կը խոստանայ մաքուր պահել եւ շուտ ետ դարձնել : 4. Մտերմական խօսքեր վերջաւորութեան եւ ստորագրութիւն : 5. Հասցէ :

### 33. Եսաւ եւ Յակոբ

1. Իսահակին երկու որդիները : Ինչպէ՞ս էին բնութեամբ եւ մարմնով : 2. Եսաւ որսէ կը դառնայ, անօթի է : 3. Ուզնաթանը՝ անդրանկութեան փոխարէն : 4. Ի՞նչ էր անդրանկութիւնը հին դարերու մէջ :

**33. Կէտերուն տեղ երկրորդականներ դիր:** 1. Եսաւ ճանշիր այն մարդը . . . . 2. Կարեկից եղիր այն մարդուն որուն . . . . 3. Երջանիկ է այն մարդն որ . . . . 4. Այնպիսի ունակութիւններ ունին որոնցմէ . . . . Այնպիսի ունակութիւններ ունին զորս . . . . 6. Այնպիսի բարեմասնութիւններ ունին . . . . 7. Օդակար չէ այն գործն որով . . . . 8. Ուսումը որուն . . . . պիտի հարթէ քու առջեւ կենաց ճամբան :

### 34. Ի՞նչ կը սորվեցնէ ժամացոյցին փոքրիկ պահը

1. Պազտիկ՝ մօրը ժամացոյցը գիտելով կը զարմանայ որ փոքրիկ սլաքին առաջ երթալը չի տեսներ (խօսակցութիւն)։ 3. Մայրը կ'ըսէ թէ փոքրիկ սլաքն յարատեւութեան դաս մը կուտայ . . . : 3. Անոր դանդաղ ընթացքը կը բաղդատէ դպրոցին մէջ Պազտիկին քիչքիչ յառաջադիմելուն։ 4. Այս բաղդատութեան վրայ օրինակներ կուտայ. բոված կուգան. փոքրիկեաններ եւ ժամեր առաջ կուգան. փոքրիկ դրամներով. . . (ի՞նչ առաջ կուգայ)։ Զուրի կաթիլներով. . . :

### 35. Վարդունիին աղօթքը

1. Վարդունի չորս տարեկան է. մայրը կը պատուիրէ անոր աղօթել եւ մեծ մայրիկին երկար կեանք մաղթել վարդունի կ'ուզէ մաղթել որ մեծ մայրը նորէն մատղաշանայ. Մայրը կը պատասխանէ թէ այդ խնդրուածքը չի կրնար կատարուիլ (խօսակցութիւն)։ 2. Վարդունի կը հարցնէ թէ ի՞նչ է մեռնիլ։ Մայրը կը բացատրէ եւ կը հետեւցնէ թէ պէտք է թոռնիկներն իրենց մեծ մայրն օր ըստ օրէ աւելի սիրեն։

### 36. Աւակերտ մը դասատուին (նամակ)

1. Տեղ, թուական եւ վերնագիր։ 2. Զեզի դէմ անվայել վարմունք ունեցայ երէկ (ըսկէ ի՞նչ պարագաներու մէջ)։ 3. Ամօթահար եմ . . . (ցաւ եւ զղում)։ 4. Ներողութիւն կը հայցեմ եւ կը խստանամ . . . . 5. Վերջաւորութիւն. 6. Հասցէ։

### 34. Տրուած սանմաններուն համապատասխանող բառը զւել

1. Մարդ մը որ պարզ է քիչ կերակուրներով կը բառ ականանայ։ 2. Կիմոյ մը որ ոչ շատ տաք է ոչ ալ շատ ցուրտ։ 3. Բան մը որ չի շարժիր։ 4. Պաշտօնեայ մը որ ժողովրդեան համարումը կը փայելէ։ 5. Մարդ մը որ ստոկ շատ կը սիրէ։ 6. Քաղաք մը որուն վաճառականութիւնը շահաւէտ է։ 7. Քաղաք մը որ ծովուն եղեցքը կառուցուած է։ 8. Բերդ մը որ չի կրնար առնուիլ։ 9. Տեղ մը ուր գժուար է ենել 10. Իրաւունք մը զար կազտել կարելի չէ։

### 37. «Փունջը երկու դահնեկան է»

1. Եկեղեցին դուռը կին մը մանիշակ կը ծախսէ . Փոքրիկ աղջիկ մը փունջերէն հատ մը կ'առնէ եւ մէկ դահնեկան կուտայ . 2. Մանիշակավաճառը կոչտ կերպով կ'ըսէթէ Հատը երկու դահնեկան է . 3. Աղջիկը միտքը կը փոխսէ եւ քառասուն փարան աղքատի մը կուտայ .

### 38. Բաւեսիրս բժիշկը

1. Գործաւորի մը կինը բժշկին խորհուրդ հարցնել կուտայ . Ճարտար եւ անուանի բժիշկներուն վարձքը սուղէ . . . կինն ակնածանօք սեղանին վրայ մէճիտիյէ մը կը դնէ իրը վարձք խորհրդակցութեան . 2. Բժիշկը կը կանչէ զնա . կնոջ կասկածը (ինչո՞ւ) . 3. Մէճիտիյէն ետ տալու պատրըւակով բժիշկն անոր չորս ոսկի կուտայ (կինը կը յուզուի) .

### 39. Խսահակին օրինութիւնը

1.. Խսահակ ծերացած . Օրհնութիւն տալ կ'ուղէ Եսաւին . 2. Ռերեկայի հնարքը . Յակոր կ'առնէ օրհնութիւնը . 2. Բարկութիւն Եսաւի եւ վրէժխնդրութեան որոշում : Յակոր Միջագետք կը փախչի որպէս զի . . . :

### 40. Կնիքահայր մը իր սանին (նամակ)

1. Տեղ, թուական եւ վերնագիր : 2. Կ'ըսէթէ սանն այցելութեան եկած է իր տօնին օրը եւ փունջ մը բերած է . Կը ցաւի որ ինք բացակայ գտնուած է եւ չէ կրցած տալ ընծաներն զորս պատրաստած էր իր սանին համար (ի՞նչ ընծաներ) . 3. Կը հրաւիրէ այս ինչ օրը նորէն երթալ հանգերձ ընտանեօք եւ հաճոյալի օր մը անցունել (ի՞նչ զրուաններ որոշուած են), 4. Բարեւներ ամբողջ ընտանիքին , Համակրապից վերջաւորութիւն եւ ստորագրութիւն : 5. Հասցէ :

**25. Հետեւեալ մասնիկներով իփնզական բառ զակ:**  
1. Իկ, 2. ակ, 3. ուկ, 4. ցի, եցի կամ ացի, 5. ցու, 6. երէն :

## 41. Ագռամ ու կուժը

1. Ագռամ մը շատ ծարաւի էր : Կուժ մը կը տեսնէ որուն երեք չորրորդ մասը ջրով լի էր : Կտուցը մէջը կը միսէ , բայց չի հասնիր . 3. Կտուցով կուժը կոտրել կը փորձէ , բայց չի յաջողիր . 3. Կը ջանայ կուժը տապալել—ի զո՞ւր . . . . , 4. Վերջապէս խիճ կը լեցնէ կուժին մէջ . ջուրը կը բարձրանայ , այն ատեն կրնայ խմել . 5. Բարոյական :

## 42. Ուկրամօլիին պատիժը

1. Տրդատ որկրամոլ մ'է . Օր մը տունը մինակ կը մնայ եւ մառանը կը մտնէ խնձոր ուտելու համար : 2. Դուռը կը փակուի հովֆն . 3. Տրդատ կ'աղաղակէ . քանի մը ժամ ետք , մայրը կուգայ եւ կ'աղատէ : 4. Ի՞նչ կ'ըսէ տղուն :

## 43. Վաղը

1. Նշան , դպրոցէն արձակուելէ ետք , կը սկսի խաղալ , փսխանակ իր դասերուն աշխատելու : Մօրը կ'ըսէ թէ ընթրիքէն վերջը պիտի պատրաստէ դասերը (խօսեցուցէ) : 2. Ընթրիքէն վերջ մօրեղբայրը՝ թովմաս էֆէնտի եւ որդին՝ նիկողոս այցի կուգան : Նշան եւ նիկողոս միասին կը խաղան : 3. Միւս առաւօտ նշան ուշ կ'արթննայ : 4. Դասերը պատրաստ չեն . Նշան կը պատժուի եւ կը ստիպուի կիրակի օրը տունը մնալ ետ մնացած դասերը ամրողջացնելու համար : 5. Բարոյական :

**ԶԵ.** Գոյականները զակ. 1. Թագաւորը տարուէ տարի գումար մը կ'առնէ իր հպատակներէն . այդ գումարը կը կոչուի . . . կամ . . . : 2. Զինուարները կը ստանան . . . : 3. Թեմի մը եպիսկոպոսները կը հաւաքինեն . . . : 4. Պաշտօնեայ մը աշխատութեան փսխորէն կը ստանայ . . . : 5. Արքիշի մը տունը բնակելու համար կը վճարենք . . . : 6. Բանուորները կ'առնեն . . . : 7. Անմեր որ ամսականով կը դորժէն , կը ստանան . . . : 8. Խոկ անոնք որ առքեկանով վարչուած են , կը ստանան . . . :

#### 44. Նամակ առ բժիշկն

1. Տեղ, թուական եւ վերնագիր : 2. Հայր՝ մը կը խնդրէ բժիշկէն՝ գալ տեսնել իր հիւանդ աղջիկն (ըսկէ քէ ի՞նչ հիւանդուրենէ բունուած է) : 3. Բժիշկը կարելի եղածին շափ շուտ գալուէ : 4. Բարեւներ եւ ստորագրութիւն : 5. Հասցէ :

#### 45. Թագաւորն ու պանդոկապետը

1. Թագաւոր մը կառքով կը ճամբորդէ . պանդոկ մը կ'իջեւանի ձիերը փոխել տալու համար : Երկու հաւկիթ բերել կու տայ եւ կ'ուտէ : 2. Մեկնելու պահուն մանկաւկի մը կուզայ գանգատիլ թէ պանդոկապետը քսան ոսկի կ'ու զէ երկու հաւկիթին համար : 3. Թագաւորը կանչել կուտայ պանդոկապետն եւ բացատրութիւն կ'ուզէ (խօսեցուցի) : Պանդոկապետը կ'ըսէ թէ իրաւ որ հաւկիթը հազուագիւտ բան մը չէ, բայց թագաւորները հազուագիւտ են : 4. Թագաւորը կը վճարէ քսան ոսկին :

#### 46. Յովսէփի գեղեցիկ

1. Յակոր Նահապետ աասներկու որդի ունէր. Յովսէփի ամենէն աւելի կը սիրուէր : Մաղկէ պատմուման : Նախանձ եղբայրներուն, մանաւանդ Յովսէփի երկու երազներուն համար : 2. Եղբայրները խաշնարածութեան գացած են, Յովսէփի կը զրկուի լուր բերելու : 3. Հոն իսմայէլացի վաճառականներու կը ծախուի : 4. Մաղկէ պատմումանն՝ արիւնաթաթախ : Սաստիկ վիշտ եւ ողբ Յակորի :

27. Յարմար բառը գտէմ . 1. . . . կը կոչուի այն մարդը որ կերպով մը ուրիշին ունեցածը կ'ի բանէ : 2. . . . կը կոչուի այն որ քաղաքներէ հեռու գողութիւն կ'ընէ : 3. . . . կը կոչուի այն որ ծովուն վրայ գողութիւն կ'ընէ : 4. . . . կը կոչուի այն՝ որ յարձակմամբ եւ սպան մը կը կողապտէ : 5. . . . կը կոչուի այն՝ որ արգիլուած բան մը մաք մէն կը փափցնէ : 6. . . . կը կոչուի այն՝ որ կեղծ գրամմեր կը շինէ : 7. . . . կամ . . . այն՝ որ խօբելով ի արշակնելով գողութիւն կ'ընէ : 8. . . . կը կոչուի այն՝ որ փաղացին սէջ ուրիշէն և ան մը կը շորթէ :

47. « Խմա է . » — « Մերն է . »

1. Աննիկ եւ Մաննիկ , երկու փոքրիկ բարեկամուհի , խամճիկի մը հետ խաղալ կ'ուզեն . մէկ խամճիկ միայն կայ որուն համար վէճի կը բանուին : 2. Խամճիկն երկու կտոր կ'ըլլայ : 3. Երկու աղջիկները կը զղան իրենց ըրածին վրայ :

48. Վնարման պայմանաժամն յետաձգելու համար

1. Տեղ , թուական եւ վերնագիր : 2. Ազարակապան մը կը խնդրէ ազարակատիրոջմէն՝ ներողամիտ ըլլալ անոր համար որ դեռ չէ կրցած վճարել անցեալ տարւոյ վարձքէն մնացած երկու հաղար դահեկանը : 3. Այս յաղաղման պատճառներն յառաջ կը բերէ (գտէֆ պատճառները) : 4. Կը խնդրէ ազարակատիրոջմէն՝ սպասել մինչեւ որ վաճառուի ընթացիկ տարւոյ հունձքը (ընդլայնեցէֆ) : 5. Կանխաւ շընորհակալութիւն կը յայտնէ . յարգանաց ձեւ : 6. Վերջաւորութիւն եւ ստորագրութիւն : 8. Հասցէ :

49. Էֆենտիին կօժիկները

1. Էֆէնտին իր կօշիկները կ'ուզէ սպասաւորէն : Կօշիկները կը բերուին , բայց ցեխոտ են : Էֆէնտին դիտութիւն կ'ընէ , իսկ սպասաւորը կը պատասխանէ թէ կէս ժամ վերջը նորէն պիտի աղտոտին (խօսեցուցէֆ) : Էֆէնտին կօշիկները կը հազնի եւ կը պատրաստուի դուրս ելլելու . 2. Սպասաւորը ճաշարանին բանալին կ'ուզէ կերակուր ուտելու համար : Էֆէնտին չի տար , սպասաւորին յառաջ բերած պատճառը կրկնելով . . . : 3. Սպասաւորը այս դէպքէն խրառուելով . . . :

28. Այլեւայլ խումբեր նօամակող բառերը գտէֆ . 4. Ոխասուներու . 2. եղերու , 3. խոզերու , 4. այծերու , 5. գայլերու և շւներու , 6. ձուկերու , 7. թռչուններու , 8. ագռաւներու , 9. կռունկներու 10. աստղերու , 11. ծաղիկներու , 12. խոտէ , 13. յարդի , 14. չողի . 15. ջուրի , 16. վայրի կենդանիներու , 17. զօրքերու , 18. տղոց , 19. գիտուններու , 20. ոչխարներու . 21. մարդերու , 22. գուեհիկ , սինքըր մարդերու , 23. գողերու . իս ժգուժներու , 24. երեսփոխաններու , պատուիրակներու կամ ուստոցիչներու :

### 50. ՃԵՄԱՐՏԱՎՈՒ ՔԱՆԻՎԱԳԻՆ ՖԱՐԵՐԸ

1. Ստեփան (12 տարեկան) որ ջաղացպանի մը տղայ է, գիւղէն քաղաք եկած միջոցին կը հանդիսի դեռատի եւ հարուստ տիկնոջ մը, որ ամուսնոյն հետ կը պտտէր։ Ստեփան տի կնոջ արդուզարդը տեսնելով՝ կը զմայլի, մանաւանդ թանկագին օղերուն համար։ 2. Տիկինը կ'ըսէ թէ այն քարերը շատ սուզ են։ Ստեփան կ'ըսէ թէ իր հօր ջաղացքին քարերը աւելի լաւ են (ընդլայնեցի)։ 3. Տիկինը դժգոհ է, բայց ամուսինն համակարծիք է Ստեփանին.

### 51. Զիերը

1. Զի մը արտին մէջ արօր կը քաշէ եւ ակօսներ կը բանայ (նկարագրեցի)։ 2. Ուրիշ երկու ձիեր, չքեղազարդու սիրուն (նկարագրեցի), որք մերձակայ մարդագետնին մէջ կ'արածուին, զայն կը ծաղրեն իր ստորին աշխատութեանց համար (խոսեցուցի)։ 3. Աշխատասէր ձին կը պատասխանէ թէ ի՞նքն է որ վարսակ ու յարդ կը բուսցնէ անոնց համար (խոսեցուցի)։

### 52. Պարտաւէրէն առ պարտապանն (նամակ)

1. Տեղ, թուական եւ վերնագիր. 2. Կը յիշեցնէք թէ քանիցս խոստացած է վճարել պարտքը, սակայն շէ կատարած իր խոստումը. 3. Բարեկամութեան սիրոյն համար համբերեցիք ցարդ . . . . սակայն դուք ինքնին դրամական նեղութեան մէջ էք . . . . Ուստի չնորհակալ պիտի ըլլաք

**29. Խօսքն ազգու բնծայող բառեր դրէմ կէսերուն ևեղ ԱՌՅՐԻՆ ՕՐՀՆԵՄԹԸ— . . . ճամբաւ մը վրայ . . . ծերունի մը . . . կը քալէր, իր . . . գաւազանին կըթնած : . . . կը բարձրացնէր իր . . . ճակատը՝ տեսնելու համար արեւին . . . ճառագույթները որոնցմէ . . . զուրկ էին իր աշերը : . . . քայլերը չէին կարող յառաջանալ առանց գաւազանին օգնութեան իր . . . ձեռքներէն որք . . . կընային վերցնել այդ . . . նեցուկը . . . զըրուեցաւ ցուղը փոսի մը մէջ, և մեր ծերուկը . . . եւ . . . մնայ: . . . տղամ մը որ տնիէ կ'անցնէր . . . ցառքեց փոսին մէջ և գաւազանն առաւ . . . կոյրին բերաւ որ զինքն օրհնեց ըսկով . . . . տղայ, վարձքդ կատար, Աստուած հետք ըլլու . . . .**

եթէ անյասպաղ վճարէ. 4. Ուրիշ անդամ ալ այսպիսի ծառայութիւններ ընել կը խոստանաք. 5. Վերջաւորութիւն եւ ստորագրութիւն. 6. Հասցէ.

### 53. Յովսէփի՝ բանտին մէջ

1. Յովսէփ Պետափրէսի հրամանով բանտ կը դրուի.  
2. Բանտակից մատուռակն ու մատակարարը. Ասոնց երազները . 3. Յովսէփ Աստուծոյ չնորհիւ կը մեկնէ երազները եւ կը խնդրէ մատուռակէն . . . . 4. Յովսէփի մեկնութեան համեմատ կը կատարուի, բայց մատուռակը կը մոռնայ Յովսէփը .

### 54. Անձրեւն ու գեղեցիկ օդը

1. Կիրակի է եւ օդը բաց . Տիրուհի եւ նարդոս պըտոյտի ելլելու վրայ են (Ակարազրեցի). Օդին յանկարծական փոփոխութիւնը եւ նարդոսի դժգոհութիւնը . . . .  
2. Տիրուհի, ընդհակառակն, կ'ուրախանայ վասն զի իր հայրը . որ պարախզպան է . ծաղիկները ցնցուղով ոռոգելու չոփտի սահմանի . 3. Բարոյական .

### 55. Ինչո՞ւ կը սիրեմ զիւղս

1. Մեր զիւղը գեղեցիկ չէ (Ակարազրեցի). 2. Սակայն կը սիրեմ զայն (ինչո՞ւ). 3. Գուցէ ստիպուիմ անկէ հեռանալ եւ ուրիշ երկիր մը երթալ իմ ապրուստս ճարելու համար (ինչո՞ւ). 4. Կը փափաքիմ նորէն զիւղս դառնալ .

**ՅՆ. Պատօան յարաբերականներ դի՛ր եւ որո՞ւ անոնց եռլսվը.** 1. Այս է այն մեծ մարդն—այնքան առաքինութիւններ գործեց. 2. Այս է այն մեծ մարդն—արձան մը կանգնեցին. 3. Այս է այն մեծ մարդն—կը ստրօտին թշնամիները; 4. Այս է այն մեծ մարդն—դեմապերախս գանուեցանք; 5. Այս է այն մեծ մարդն—կը պարծի իր ազդն 6. Այս է այն մեծ մարդն—բարիքները վայելեցինք; 7. Այս է այն մեծ մարդն—ամենքն ալ կը յարգէն; 8. Պիտի օգտակի՞ս այն դործէն — կը դրազիս. 9. Եահ մի՛ սպասեր այդ անպատիւ արհեստէն — կը պարապիս

56. Մէկուն հօր մահուան համար  
ցաւակցութեան նամակ

1. Տեղ, թուական եւ վերնագիր . 2. Զեր հօր մահը  
ինձ ալ խորին վիշտ պատճառեց . . . . 3. Կ'արժէ որ լանք  
ու կոծենք վասն զի . . . (Նկարագրեցէ համգուցեալին ձիր-  
ֆերը), սակայն որչափ ալ լանք . . . . 4. Հարկ է որ մեղ-  
մէք ձեր վիշտը, քանի որ ընտանեաց անդրանիկ զաւակն  
ըլլալով . . . Զանացէք ուրեմն երկնային միսիթարութեան  
ապաւինիլ եւ հանգուցեալին արժանի յաջորդ . . . , ընտան-  
եաց հոգատարութիւնը . . . եւն . 5. Վստահ եղէք բարե-  
կամութեանս վրայ եւ ի պահանջել հարկին . . . . 6. Վը-  
տակցական վերջաւորութիւն եւ ստորագրութիւն . 7. Հասցէ :

57. Մուրացկանը

1. Նկարագրեցէք ալեւոր եւ կոյր մուրացիկ մը որ իր  
շան վիզը կապ մը կապած՝ կը շրջի : Մարկոս հաճոյք կը  
զգայ կապը կտրելու . կոյրը կը շուարի, կը մնայ : 2. Մար-  
կոսին հայրը որ այս ամէնը տեսեր էր պատուհանէն, կը  
ստիսէ զորդին նորէն կապը կապել, եւ մուրացիկէն նե-  
րում կը խնդրէ անոր ափը ոսկի մը դնելով (իստուրեամբ  
խուեցուցէ որդուոյն հետ եւ յարգանօյ ծերումնոյն հետ) :  
3. Կոյրը կը ներէ Մարկոսին, իսկ հայրը կը յանդիմանէ  
(խուեցուցէ) : 4. Այն օրէն սկսեալ ի՞նչ կ'ընէ Մարկոս,  
երբ ծերումնոյն հանդիպի :

31. Յարմար բառը զաէթ. 1. Ի՞նչ կը կուտի ոյն՝ որ հիւանդու-  
թին նոր ելած է: 2. Այն՝ որ չէ ամուսնացած: 3. Այն կինը որ ամուս-  
նացած է: 4. Այն պըրը որ ամուսնացած է: 5. Այն՝ որ բան մը շզդար  
6. Այն՝ որ բանի մը չի հաւատար: 7. Այն՝ որ չափս զանց կը սիրե իր  
կրօնքը: 8. Այն՝ որ մարդ կը դլիստէ: 9. Այն տեղ ուր մարդ կը դլիս-  
տէն: 10. Այն տեղ ուր թառը կամ տեսարան կը ձեւացնեն: 11. Այն՝  
որ չի կլամահար:

### 58. Մեր ջուրը արեւէն կու գայ

1. Բակին մէջ հոր կը փորեն. Առաքել կը մօտենայ դործաւորաց պետին եւ կը հարցնէ թէ հորին մէջի ջուրը ուսկի՞ց պիտի գայ: Գործաւորաց պետը կը բացատրէ թէ ջուրը ծովին կուգայ ամպերուն միջոցաւ: 2. Առաքել այս բանին վրայ տեղեկութիւն կ'ուզէ հօրմէն: Հայրը կը հաստատէ գործաւորապետին ըսածը: 3. Առաքել կ'առարկէ թէ ջուրը աղի պէտք է ըլլար: Հայրը կը բացատրէ թէ ջուրը ի՞նչպէս կ'անուշնայ:

### 59. Փարաւոնի երազը

1. Փարաւոնի երազները: Յովսէփ անոր առջեւ կը մեկնէ երազները —. Եօթը երինջներն ու եօթը հասկերը: 2. Յովսէփ խորհուրդ կուտայ . . . (ի՞նչ ընելու): 3. Փարաւոն անոր իմաստութեան եւ հեռատեսութեան վրայ զարմանալով՝ փոխարքայ կը կարգէ: Ոսկեհուռ հանդերձներն ու արքունի մատանին:

### 60. Դեղազործի մը հաշուոյն մէջ եղած սխալն ուղղելու համար (նամակ)

1. Տեղ, թուական եւ վերնագիր: Գարեգին է ֆէնտի կը զրէ առ դեղագործն թէ քսան դահեկանի սխալ մը նշմարած է անոր զրկած հաշուեցոյցին մէջ: 3. Գարեգին է ֆ. վստահ է իր ըսածին ստուգութեան վրայ. բոլոր դեղազիրներուն պատճէնը պահած է: Սխալը դեղարանին մէջ պատահած ըլլալու է: 4. Կը խնդրէ որ գրաբերին հետ զրկէ քսան դահեկանը կամ իր հաշուոյն զրէ: 5. Վերջաւորութիւն եւ ստորագրութիւն: 6. Հասցէ:

32. Սա արմատներէն ծազող բոլոր բառերը գտէք.  
Հող, մշակ, սեր, խռով, վարժ, փոփոխ, աջ, դող, դաւ:

61. «Եկույշ» եւ «Գնա՛»

1. Արամ հանգուցեալ հօրմէն ժառանգած է բարեբեր կալուած մը: Հայկ ալ արտ մը ունի, բայց ամուլ արտ մ'է . . . . Արամ կը ստիպուի իր կալուածին կէսը վաճառելու: Հայկ զայն գնել կ'ուզէ (յսօակցուրիւն): 2. Արամ սովորութիւն ունէր ուրիշներուն կատարել տալ իր գործերը: միշտ (զնա՛) կ'ըսէր. Հայկ անձամբ կը կատարէր. «Եկույշ» կ'ըսէր: 3. Եղրակացութիւն:

62. Պարկեւսուրիւն վարձատեալ

1. Կալուածատէր մը որսի ատեն իր ագարակապաններէ միոյն արտին մնաս պատճառած էր: Ագարակապանը տասն ոսկի կ'ուզէ իրը մնասի հատուցում. կալուածատէրն, որ արդարասէր մարդ մ'է, նոյն գումարը կը վճարէ: 2. Կոխուտուած ցորենը կը բուսնի, հունձքերը յաջող են: Պարկեշտ ագարակապանը կ'ուզէ հատուցանել տասն ոսկին: 3. Կալուածատէրը զգածուելով՝ գումարը կը կրկնապատէէ, խնդրելով որ ընդունի իրը նուէր հարսանեաց ագարակապանին որդւոյն:

63. Առաջին մրցանակս

1. Ըսէք թէ ինչո՞ւ երջանիկ էք մրցանակ առնելնուդ համար: Ի՞նչ պիտի ընէք զայն: 2. Նկարագրեցէք զիրքը — կողք, դիրք, գոյն, եւլն. եւլն: 3. Ի՞նչ հաճոյք պիտի զգաք անոր պարունակած պատմութիւնները կարդալով — իսկ պատկերները . . . . 4. Երեկոյին, ձեր ընտանեաց պիտի կարդաք զայն: 6. Առաջիկայ տարւոյն համար կ'առաջադրէք . . . .

22. «Խոյականները զօէք. 1. Դիրք մը շինողն է — կամ: 2. Դըրուած մը մէկ լեզուէ ուրիշ լեզուի վերածողն է: 3. Իսկ այն որ մէկու մը խօսքը ասրբեր լեզուով կը բացատրէ ուրիշ անձի մը, կը կոչուի: 4. Պատմութիւն, աշխարհագրութիւն, գեղեցիկ գիր գրողն է — — և : 5. Այս մարդը որ ազայ կը կրթէ, կ'ըսուի — կամ: 6. Այն որ տպուող թերթ մը որ լւուրեր կը պարունակէ, — կը կոչուի: 7. Թերթ մը որ պարբերաբար (լաբաթականիկամ ամսական) կը հրատարակուի, — մ'է: 8. — ը լրագրէ մը պարունակած դրութիւնները կը լաբագրէ: 9. — կը կոչուի դրութիւնն որ կը հրատարակուի լրագրին մէջ: 10. Այն՝ որ յօդուած կը գրէ, կը կոչուի — :

64. Նամակ առ ընկերն որ հարսանիքէ բռնուած է

1. Տեղ, թուական եւ վերնագիր : 2. Նամակագիրը  
Ռուբէն՝ կը ցաւի լսելով որ ընկերը հիւանդացեր է. — չի  
կրնար տեսութեան երթալ : 3. Տեղեկութիւն առած է որ  
հիւանդութիւնը ծանր չէ : 4. Ռուբէն կը փափաքի զուար-  
ճացնել իր ընկերը՝ նկարազրելով ինչ որ կը պատահի դըպ-  
րոցին մէջ (լսէք պատահածները) : 5. Պատրաստ էք իրեն  
զիրքեր փոխ տալու : 6. Հոգ տարէք ձեր անձին, որպէս  
զի . . . :

### 65. Անհնազանդութիւն

1. Արշակին հայրը որ անտառապահ է, հազար անգամ  
պատուիրած է անոր՝ չդպչիլ իր հրացաններուն : 2. Ար-  
շակ այս հրամանին կարեւորութիւն չտալով, օր մը, հրացան-  
ներէ մին ձեռք կ'առնէ եւ կ'ուզէ անով խաղալ : 3. Հրա-  
ցանը որ լեցուն էր, ձեռքէն կ'իյնայ : Գնտակը կ'արձակ-  
ուի եւ տղուն ոտքը կը վիրաւորէ : 4. Յուսահատութիւն  
եւ վիշտ անտառապահին : 5. Ցաւ եւ զղջում Արշակին որ,  
երբ աղէկնայ, մէ'կ մ'ալ անհնազանդ չպիտի գտնուի :

### 66. Յովսէփի իր եղբայրներուն կը յայտնուի

1. Սովը կը տարածուի մինչեւ Քանան : Յակոր իր որ-  
դիքը Եղիպտոս կը զրկէ ցորեն բերելու : 2. Յովսէփի կը  
ճանչնայ իր Եղբայրները (խօսեցուցէ) : 3. Երկրորդ անգամ  
կուգան Բենիամինի հետ : 4. Յովսէփի յուզմունքը՝ հօրը  
վրայ լուրեր առնելով : 5. Յորենի պարկերը. ոսկի բաժակը:  
«Դոզը իմ զերիս ոլիտի ըլլայ» : 6. Այլայլութիւն եւ յայտ-  
նութիւն Յովսէփի : 7. Յակոր Եղիպտոս կուգայ :

### 67. Այծին դատաստանը

1. Արարացի մը քսակ մը ոսկի կը կորանցնէ. — կասկած  
անեցիններուն վրայ : 2. Այծին դատաստանը, ծառաներն

34. Գուէր եինզական բառ՝ սա մասնիկներով.

1. գան, 2. գին, 3. ելի, 4. ալի, 5. աւետ:

ամէնն ալ կարգով կուգան փորձին ենթարկուիլ, մինչ Ա-  
րաբացին վրանին առջեւ կեցած է: 4. Անմեղները սեւցած  
ձեռքով կ'երեւան, իսկ գողն որ զգուշացած էր այծին  
կոնակը շօշափելու, դուրս կ'ելլէ . . . (ի՞նչպէս և ձեռքը):  
Գող՝ սիրաը դող:

### 68. Հարսանիթէ բոնուած տղին պատախան

1. **Տեղ,** թուական եւ վերնագիր: 2. **Շնորհակալու-**  
**թիւն.** նամակը շատ հաճելի թուած է: 3. Հիւանդութիւնը կը  
նկարագրէ, տենդ, տաքութիւն, ամոքիչ ըմպելիներ: 4.  
Կրնայ պտտիլ բայց դուրս չելլեր: 5. Ռուրէնի պատախ-  
ներուն պատախան: 6. Գիրք մը կ'ուզէ (դրէի գրին ա-  
նունը): 7. Ռուրէնէն կը խնդրէ որ այս ինչ ժամուն իրենց  
դռնէն անցնի: Զիրար պիտի բարեւեն: 8. Շատ համակիր  
վերջաւորութիւն եւ ստորագրութիւն: 9. Հասցէ:

### 69. Գնտասեղը

1. Աղքատիկ տղայ մը վաճառականի մը կը ներկայանայ  
պաշտօն խնդրելու (նկարագրեցէի իր կերպարանը): 2.  
Գործ չկայ: 3. **Մերժուած** տղան տրտումկը դառնայ, բակին  
մէջ գնտասեղ մը կը տեսնէ եւ վեր կ'առնէ: 4. Վաճառականը  
որ պատուհանէն կը նայէր . . . հոգածու տղան կը կանչէ  
նորէն: 5. Գնտասեղը խեղճ տղուն ապագան կը չինէ:

### 70. Ապրելու նամար նաց պէտք է

1. **Թագաւոր** մը իմացաւ որ իր նախարարներէն մին  
երկրագործ մը ծեծեր է: 2. **Պալատ** կը կանչէ զայն եւ ճաշի

35. **Գուէի** բայերը. 1. **Մէկու** մը բան մը տալ և փոխարէն ստակ  
առնելն է: 2. Իսկ բան մը տալ առանց փոխարէն բան մը առնելու՝  
կամ— է: 3. Բանի մը ծանրութիւնն հասկնալու համար կշիռի մէջ գը-  
նել և տրամերու հետ բազզատելն է: 4. **Մեռելը** հողին մէջ դնելն է  
— ն. Անցեալ գէպք մը կամ անձ մը միաբը բերել՝ կը կոչուի: 6.  
Խօսք մը կամ գէպք մը միաբը չըերելն է: 7. **Հեռաւոր** անձի մը հետ  
դրաւոր յարաբերութիւն ընելն է: 8. Զիւն սուբը պայտ գամելն է:

վար կը դնէ : Ճոխ սեղան, բայց բնա՛ւ հաց : 4. Նախարարն ապշութեան մէջէ, թագաւորը ներս կը մտնէ (խօսեցուցէ զիրենի) : 5. Թանի որ ապրելու համար հաց պէտք է . . . :

### 71. Մարմնոյ անդամներուն վէճը

1. Անդամները ձանձրացած՝ իրենց պաշտօնը կատարելէ կը հրաժարին . 2. Ոտք, ձեռք, բերան, աչք, եւայլն. ամէնքն ալ կը զանդատին, կը տրտնջան (ի՞նչ ըսկով) : 3. Հետեւակը : 4. Բարոյական :

### 72. Նամակ առ հօրեղբայրն

Տղայ մը որ իր հօրեղբօր կողմէ որդեգրուած եւ գիշերաթիկ դպրոց մը զրուած է, տեղեկութիւն կուտայ անոր՝ իր վարմանց եւ աշխատութեան մասին :

### 73. Մովսէսի ազատումը

1. Ամենովիսի հրամանը—կոտորած նորածին Խորայէլացիներու : 2. Դեփի ցեղէն կին մը իր որդին նեղոս գետը կը ձգէ պրտուէ կողովի մը մէջ դրած : 3. Փարաւոնի դուստրը կ'ազատէ զայն եւ կըյանձնէ ստնտուկի մը . . . (ո՞վ էր այդ սենուն) : 4. Մովսէս կը կրթուի արքունիքին մէջ : Երբ մեծնալով կ'իմանայ իր ծագումը . . . : 5. Ոճիր եւ գախուստ Մովսէսի :

### 74. Դասիարակութիւն

1. Լիգուրկոս օրէնսդիրը : 2. Երկու շուներ կը խնամէ տարրեր եղանակներով. մին փափուկ եւ միւսը խիստ : 3. Հրապարակի մէջ փորձի կը հանէ զանոնք. — փափկահամ ուստեստ եւ նապաստակ : 4. Շուներն իրենց առած վարժութեան համեմատ կը գործեն : 5. Մափեր : 6. Լիգուրկոս ժողովուրդին դառնալով՝ կ'ըսէ . . . :

**36.** Ե՞նչ կը կոչուին հետեւեալ կենդանիներուն փոքրերը. Այծին, արջին, տռիծին, բաղէին, հաւին, ձիուն, իշուն, շան, ոչխարին, խողին, թռչունին, մարդուն, ուզոին, եղնիկին, աքաղաղին, կովին:

### 75. Աչքապուկով նատուցում

1. Զորս հոգի ճաշարանի մը մէջ։ 2. Կերուխումէն եաք ծախսքին ցուցակը կը ներկայացուի։ 3. Ե՛ս պիտի վճարեմ կ'ըսէ իւրաքանչիւրը։ 4. Կ'որոշուի սպասաւորին աշքը կապել եւ չորսէն որը որ բռնէ...։ Զորսն ալ մէկիկ մէկիկ խոյս կուտան։ 5. Ճաշարանապետը ներս կը մտնէ եւ ըսպասաւորը զայն բռնելով՝ Դուք պիտի վճարէք կ'ըսէ։

### 76. Նամակ առ ուսուցիչն

Տղայ մը որում մայրը հիւանդացեր է, կը զրէ թէ չպիտի կրնայ քանի մը օր դպրոց գալ։

### 77. Բաղդատութիւններ

Ըստք թէ ի՞նչ տարեերութիւն ունին։

1. Ամառն ու ձմեռը։ 2. Ցերեկն ու գիշերը։ 3. Արթնութիւնն ու քունը։ 4. Արշալոյսն ու վերջալոյսը։ 5. Լեռն ու վիճը։

### 78. Բնութեան երեք քազաւորութիւնները

1. Քանի խումբի կը բաժնուին աշխարհի վրայ գըտնուող բաները։ 2. Խնչպէ՞ս կ'որոշուին կենդանիները։ 3. Խսկ բոյսերը։ 4. Խսկ հանածուները։

### 79. Ուսանող մը իր եղբօր՝ (նամակ)

1. Տղայ մը իր եղբօրը կը նկարազրէ զրոսական պըտոյտ մը զոր ըրած է իր ընկերներուն եւ ուսուցիչներուն հետ։

### 80. Որդի մը իր ծնողին

**Ծնորհաւորական նամակ ամանորի առթիւ։**

**87. Գուէք ներհակենները.** 1. Հպարտութիւն, 2. Կեղծաւորութիւն, 3. Սուլութիւն, 4. Ապերախտութիւն, 5. Սառութիւն, 6. Վաեմութիւն, 7. Աւատութիւն, 8. Արագութիւն, 9. Վաճառում, 10. Հանում, 11. Զուարթիւն, 12. Ազգասիրութիւն, 13. Բարեկամութիւն, 14. Վճարում

### 81. Նամակ առ ուսուցիչն

Տղայ մը, որ դպրոցէն վոնտուած է, կը պաշտի առ  
իր ուսուցիչն որ հաճի վերընդունիլ զինքը:

### 82. Նկարագիր անձին

Ամէն աշակերտ իր անձը պիտի նկարագրէ. հասակ,  
տարիք, դիմագիծք, կազմ եւ այլ ֆիզիգական հանգա-  
մանք: Յետոյ պէտք է խօսին իրենց բարոյական յատկու-  
թիւններուն վրայ — բնաւորութիւն, զգացումներ, բարի  
եւ չար միտումներ, դպրոցական եւ ընտանեկան վիճակներ,  
ուսման մէջ ունեցած կարողութիւն, եւն:

### 83. Գարուն

1. Գարնան արեւը . . . Իր բարերար ազդեցութիւնն՝  
արարածներու վրայ: 2. Մարդիկ նոր կեանք կը ստանան  
կարծես: 3. Թռչուններուն նուազները . . . : Ամէն անսառն  
ուրախութեան ճիշեր կը լսեցնէ . . . : 4. Ի՞նչ կ'ընեն եւ  
ի՞նչպէս կ'երգեն թռչունները:

### 84. Ամառ

Հսկի ի՞նչ կը պատահի ամառը:

### 85. Աւուն

Հսկի ի՞նչ կը պատահի աշունը:

### 86. Զմեռ

Հսկի ի՞նչ կը պատահի ձմեռը:

**38. Օարմարքառը գտէր.** Խօնչ կը կոչուի. 1. Ցամամին այն մա-  
սր որ դաւելեն տա վեր բարձրացած է: 2. Քանի մը լեռներ որք իրա-  
րու լով շարուած են ողբայի պէս: 3. Երկու լեռան մէջտեղը: 4. Այս  
մարդը որ լեռը կը բնակի: 5. Ընդարձակ տարածութեամբ աղի ջուր մը:  
6. Խօնչ որ ծովու վերաբերեալ է: 7. Ծովին կազմուած խոր: 8. Ծովու  
վրայ նրամայող զինուորական բարձր պատօնեալ մը: 9. Ծովու վրայ  
ասպատակութիւն ընող: 10. Ծովու մէջ իյնալ կորսուիլ: 11. Ծովու տա-  
կէն ձգուած նեռազրի քել: 12. Ծովի պէս ծաւալած եւ ընդարձակ:

**39.** Գոյականները գտէք. 1. Այն որ ժեմի մը յատակազիծը կը պատրաստ; 2. Այն որ օրականով այդ ժենիին աշխատուրիւնները կը կատարէ; 3. Այն որ զործաւորներուն վրայ կը հսկէ; 4. Այն որ ժենիին հիմք կը դնէ; 5. Այն որ պատերը կը հիւսէ; 6. Այն որ տախտակներ ու զերաններ կը տինէ; 7. Այն որ ցի խողովակներն ու ազուրակները կը զետդէ; 8. Այն որ դռներն ու պատուանները կը տինէ; 9. Այն որ կրղպահները կը տինէ; 10. Այն որ ապակիններ կ'անցրնէ; 11. Այն որ դրսերն ու պատերը կը ներկէ;

**40. Գտէք եթևական բառ ուս մասնիկներով.**

1. իչ, 2. ող, 3. ած, 4. ուն, 5. ունի, 6. անոյշ, 7. պան:

**41. Գոյականները գտէք.** 1. Նաւու մէջ աշխատող զործաւորներ կը կոչուին— 2. Այն որ նաւուն զեկը կը վարէ,— կը կոչուի; 3. Այն որ նաւուն հրամանատարութիւն կ'ընէ,— կը կոչուի; 4. Նաւուն զլխի կողմն է—; 5. Նաւուն երկու կողմերը կը կոչուին—; 6. Նաւուն յատակն է— կամ—; 7. Նաւերը կը ժինուին են կը նորոգուին— մէջ; 8.—այն տեղն է ուր դադար կ'առնեն նաւերը; 9. Խոկ այն երկարը զոր ծովը կը ձգեն նաւը կեցրնելու համար, կը կոչուի—; 10. Նաւերուն մօտենալիմ կամ ցամացին դպչելիմ տեղն է— 11. Նաւերուն մէջտեղ տնկուած սիւնը կը կոչուի— :

**42. Գտէք հոմանիսները.** Հով, պաս, հովանի, սարսու, յօդ, ուղեւոր, արակ: —Բարակ, լի, հատու, սին, սկար, նեանաւոր, խարդախ: —Կոտամբել, կուտակել, քսել, ցնցել, լալ, ձայնել, պարտասիլ: —Ցանախ, լոկ, մերձ, խապառ, դեռ, ոււտով, մերը, մեկին, խալօյն:

**43. Գոյականները գտէք.** 1. Թոշուններն իրենց բնակութեան համար կը ժինեն —; 2. Վայրի կենդանիններուն բնակած տեղն է —; 3. Ճզնաւորները կ'ապրին— մէջ; 4. Աղքասներն ունին իրենց —; 5. Երեկոյին ոչխարները կը տարուին իրենց —; 6. Զին ու եր կ'ապրին — մէջ; 7. Մարդիկ կը բնակին — մէջ; 8. Ամառը կ'երպմի —; 9. Թագաւորներն ու իշխանները կը բնակին — կամ — մէջ; 10. Կրօնաւորներն իրենց — մէջ կ'առանձնանան: 11. Զինուորները պատերազմի առեն — տակ կը պառկին: 12. Մեղրուն ունի իր —; 13. Ոչխառն ունի — կամ — կամ —:

**44. Ամբողջացն ուս սա խօսիերը.** 1. Զգուշացէ՛ք ցուրտն, ապա թէ ոչ —; 2. Մառերով զարդարուած են այն պաղոտաններն ուսկից:— 3. Երախտապարտ ենք մեր ծնողաց որոնցմէ:— 4. Մեզի համար աշխարհի ամենէն բգեղեցիկ երկիրն է այս՝ ուր —; 5. Կը փափաթիմ նետ զալ, սակայն:— 6. Ահա կը պատախաննեմ նամակիդ զոր —; 7. Ճակնդեղը արձա մ' է որով:— 8. Կարը սննդարար նեղուկ մ' է որով:

**45. Թայիրը գտէք.** 1. Տղաքը ծաղկախտ զերծ պահելու համար անման բազուկը նշղակով նեղենելու և մեջը տեսակ մը նիւթ ներարկելու զործողութիւնն է : 2. Խոկ որբերուն, ծառերուն կեղեւները նեղնել եւ ուրիշ ոստ մը դնելուն է : 3. Դարունը՝ ոչխարհներուն բռւրդը կտրելու զործողութիւնը նր կը կոչուի : 4. Ծառերուն աւելացդ եւ անպէս նիւդերը կտրելուն է : 5. Ցուեն եւ այլ արմամիր տեմարատի մէջ լեցնելուն է : 6. Մարդու մը մօրուն ածելիով վար տալու զործողութիւնը կը կոչուի : 7. Բարի նպատակի մը համար տոկէ անկէտ ոսակ ժողվելուն է : 8. Դրի մը բերերն իրարու նես կարել եւ վրան կողք անցընելուն է :

**46. Զայն նօանակող բառը գտէք.** Զէններու, զուրի մէջ ինկած բանի մը, անիւններու, սոււրերու, զետերու, տերեւններու, խարտոցի, մեմնայի՝ նիզի եւ ծխնիններու, բնդանօրի, նոզելվարի, լեռներու եւ ծայռերու, բոցի, անձրեւի եւ ալիմներու, զանգակի, ոտերու, առուակին, անտափին, սրին, նողմին, ձեռի, վտակի, վիճին եւ անձաւին :

**47. Խօսնն ազգու բնծայելու համար զիծերուն անդ պատօն բառը գրէք.** 1. Առաւ օսուն — (ած.) եղները — (մակր.) բաւելով — (ած.) արօրը՝ (ած.) ակօսներ կը բանան : — (ած.) ու (ած.) խոփը կը բրերէ (ած.) նողը : 2. — (ած.) օդին մէջ կը խօսին բռչու նններու : — (ած.) զեղգեղանմը : Այդ — (ած.) էակներ — (մակր.) կ'ոսոսան եւ (մակր.) ու (մակր.) կը փնտրուն — (ած.) միջաւ մը : — (ած.) զօղուն մը զորս (մակր.) կը ժողվէն եւ կը տանին իրենց — (ած.) ձազերուն : 3. Երեկոյին, երը — (ած.) մօսկիր տուն դառնայ, իր զաւակները — (մակր.) կը վազեն անոր առջեւ եւ նայրը — (մակր.) կը համբուրէ զանոնի : — (ած.) ընթրիթն ես ! — (ած.) մօսկը — (մակր.) կը մանէ անկողին եւ (մակր.) կը ննջէ :

**48. Դաէք սա բառերուն նմանածայնները.** Դիրէ, զուր, ձախ, սար, հոս, յարկ, կառէ, պարկ, դանակ, յամր, ուխս, բայլ, յամառ, հառաչ, նանկ, պապակ, բարառ, որդ, զերի :

**49. Դաէք բայիրը.** Ե՞նչ կը կոչուին հետեւեալ զործողութիւնները. 1. Քտղամէ մը ուրիշ բաղամ հոն բնակելու համար : 2. Մէկը բռնելու համար ետեւն վազել : 3. Խօսով կռուիլ : 4. Մէկը մեռցնելու համար խորհուրդ բնել : 2. Մէկը մեռցնելու համար վնասակար դեղ տալ : 6. Հիւանդ մը աղէկցնելու ջանալ : 7. Մէկուն երեսին հանելի խօսեր բռէլ : 8. Ուրիշներուն սիրը իրեն դարձնել : 9. Թէնամիին դէմ դնելու համար անոր նես կռուիլ : 10. Ցուրտէն զողալ :

**50. Խօսնն ազգու բնծայող բառեր գրէք զիծերուն անդ.**

**ՅՈՊՈՊՈ.** Յոպոպը — (ած.) եւ (ած.) բռչուն մ 'ե. զլուիր (ած.) վիեւուններով զարդարուած է : — (ած.) ձայն մը ունի : — (ած.) ու (ած.) անտաններու մէջ կը բնակի (մակր.) եւ աղմուկ չի սիրեր (մակր.) : Եր

բայնը — (ած.) տերեւներով եւ մամուռներով կը սփնէ — (ած.) կօհներու եւ — (ած.) պատերու մէջ; Եթք բուխս կը նստի, — (ած.) նաւկիրներ կ'ածէ եւ գրերէ միշտ — (մակր.) կը պատի: Յուզոպը — (ած.) բոչուն մ'է եւ իր վրայէն — (ած.) հաս մը կը բուրէ (մակր.);


**Ճ. Գոյականները գտել.** 1. — զիտուրին մ'է որ կը սուվեցնէ աշխարհի զանազան մասերուն տեղն ու տնունք, կիման ու բերերը, ցեղերն ու լեզուները: 2. — կը սուվեցնէ բիւեռով հաշի ընել: 3. — կը նանցցնէ անցեալ ժամանակներու համարու անձերն ու անցերը: 4. — կ'ուսուցանէ չափել տարածութիւնները: 5. — մարմիններուն ժիզիկան յատկութիւններն ու կրած փոփոխութիւնները կ'ուսուցանէ: 6. — կը խօսի կենդանիներու, բոյսերու և հանենու վրայ: 7. — Այն զիտուրինը որ կը խօսի մարդկային մարման կազմութեան վրայ, կը կոշով —: 8. — կը խօսի խնայելու և հարաստանու միջոցներուն վրայ: 9. — կը նանցցնէ այն օրենքները որոնց համեմատ կը կառավարուին ազգերը: 10. — կը խօսի կրօնական դեպքերու և սիզըուններու վրայ:


**52. Մարդ մը ի՞նչ յատկութիւն ունենալու է.** 1. Վասնից  
մէջ; 2. Ուսման մէջ; 3. Կերուխումի մէջ; 4. Մեծեռու նկատմաք; 5.  
Փոյժեռու նկատմաք; 6. Վասի մէջ; 7. Հարսութեան մէջ; 8. Յաղողու-  
թեան մէջ; 9. Մարմնակրանց մէջ; 10. Վարժանց եւ խօսակցութեան  
մէջ; 11. Դժուար ձեռնարկներու մէջ; 12. Զարգարանի մէջ;


**53.** Ή"οξ ψωτωρώναρχή μέχρι ήσεστι ησαΐ τωντελείμωντερχή ούσιερη  
γονγ σωτού έ. 1. θενωρητορχήιν, 2. θιαμπέτρορχήιν, 3. φεκιανάδοντορχήιν  
4. αεκυνήδ, 5. ζρωστορχήιν, 6. δαιδάλορχήιν, 7. ηρωκυνορχήιν, 8.  
յωτασετορχήιν, 9. φωτενωρωψινορχήιν, 10. θιατωταρτορχήιν, 11. ζρ-  
ιαργορχήιν, 12. ανδανωρητορχήιν, 13. αρδωνωρωψινοτορχήιν:

**54.** Ա՞նչ կը կոչուի այն մարդը որ Կերակուր (խոն)՝ ծաղ՝ ներկ՝ բարիք՝ կամ՝ կազմ ճամերգութիւն՝ կեան՝ հաւատութիւն՝ կտակ՝ ա-  
ղօքք կ'ընէ կամ կը ժինէ։ Այն ու փրկութիւն՝ ազատութիւն կուտայ կամ  
կ'ընէ։ Այն ու ձեռքի արագ շարժումներ եւ խաղեր կ'ընէ։

**55.** Ի՞նչ կը կոչուին անոնք որ . Միեւնոյն հասակը՝ սիրը՝ հոգին՝ զաղափարը՝ ազգը՝ հայենինը՝ աշխատութիւնը՝ զուծը՝ մասը՝ պատճենը՝ խնդութիւնը՝ ցաւը ունին : Անոնք որ իրարու ընկեր են . — իրարու նետ կը խօսին . — որոնց դուռը՝ տունը մօս է , — միեւնոյն բնակարանի եւ սենեակի մէջ կ'ապրին . — իրարու նետ դաշինք դրած են . — որ մրցում, զողութիւն , աղօրք, ուղեւորութիւն կ'ընեն միասին , — որ միեւնոյն ժամանակի մէջ կ'ապրին :







~~50%~~

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրա



A

II  
13043